

ՄԻԱՆ

ՀԱՅ ԱԽՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊՈՀԱԶՈՂԱԿԱՆ ՀՐԱՄԱՎՐԱՋՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ն Ո Ւ Շ Ր Ձ Ա Ն

Զ. ՏԱՐԻ - 1932



ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՅԱԿՈՒՔԵԱՆՑ

ԵՐԵՎԱՆԻ ԱԽՍԱԳԻՐ

ՍԻՐԱՆ

ՑԱՆԿ ՆԻՒԹՈՑ 1932 ՏԱՐԻՈՑ

ԱՆԹԵՂՈՒԱԾ ԿԱՅՄԵՐ

Ե. Ե. Դ., Հայ Ցեղը.
Հայերէն Լեզու.
Շարականք.

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊՈՒ. ՑՈՎՈԽ-ՓԵԱՆՑ, Վախտանգ
Որդի ՌԱՄԵԿԱԿ և Նորա ՏՈՒՄԾ. Ա.
Թ. Ե. Գ., Համուլապրներ Եղիշէի Վարդա-
նանց Պատմութենէն.
Խ. Գ. ՔԱՐՏԱՆ, Դարձեալ Հայերէնի հարցեր.
Մ. ԱՆԱՆԻԿԵԱՆ, Զատկի.
ՄԿՐՏԻՉ ԵՊՈՒ. ԱՀԱԽՆՈՒԻՆԻ, Մատենագրա-
կան Խշմարներ, Խտորատուր.
Հօրոսն եւ Մօրոսն.
Բարսմունք, Ուռ.
Խարազան.
Հրաշակերտ, Երեքմատեան.
Հրաւէր, Հրաւիրան.
Համեստ, Համեստական.
Յ. ՔԻՒԹԵԱՆ, Հայկական Հնութիւնը՝ յէջ-
միածին, ի Թաւրիզ, ի Պաղտատ.
ՇԱՀԱՄԸ ՎԱՐՄԱՊԵՏ, Երբայեցերէն եւ Հայե-
րէն Բառերու Ցարաբրութեան մասին.
Ո. Մ., Կայենական եւ Տէր.

ԲԱՆԱՍԵՆԾԱԿԱՆ

— Տաղ Գեղեցիկ Եննդեան Ցեառն.
— Տաղ Ցովհննեն կարապետի Գեղեցիկ.
— Մեղեդի Համեր Ցարութեան՝ ի Նարե-
կացոյ ասացեալ.
— Ի Ս. Աստուածածին՝ Տաղ ի Միսիթարէ.
— Տաղ Էջմիածնի.
— Տաղ Ս. Ցովհ. Մկրտչի.
— Տաղ Համեղ՝ Աստուածածին կոյսն.
— Տաղ Ս. Խաչին, ի Թագմախորհուրդն.
— Դանձ Պաւոսի.
ԱՐՏԻՆ ԵՐԿԱՓ, Երգ Մրտիս Համար.
Ցնորք.
Անդոհանք.
Թախանձանք.
Հին Զմայլանք.
ԱՐՏՈՒՏ, Ով Ցոյս.
Աստուածածին Շառը.
Ե. Ե. Դ., (թրգմ.) Լիմք.
Երկրին Պատասխանք.
Կէսօրք.

| | ԵՐԵՄԻԱԾ ՔԵՐՄԻԻՐԸ ՀԵՋԱԾԱԿԱՆ ԹՈՒՂՔ Միրոյ առ Նիկումիդացիս. | 393 |
|-----|--|-----------------------------------|
| 270 | Թ. Ե. Գ., Ցուշը եւ Փուշը. | 143 |
| 303 | Թ. Ե. Գ., (թրգմ.), Միսամիկ Սպասումը. | 10 |
| 341 | Քաղցր Մահճ. Տիրութիւն. Վիշտի Քառուղիին վրայ. Արտօրութիւն Տաղիք. Ցոյս առ Աստուած. | 36 70 80 104 207, 245 |
| | ԻՐԻՄԵԱՆ ՀԱՅԹԻԿէ Անտիպ Պատառիկ մը. | 46 |
| 394 | ԿՈՄԻՏԱՍ ՔՀՆՅ. ՔԵՐՄԻԻՐԸ ՀԵՋԱԾԱԿԱՆ, Ազերս առ Սուրբ Կոյսն. | 392 |
| 210 | ՄԵՂԻԿ, Ենունդի Խոկում. | 38 |
| 17 | Հալեւկա Վառ. | 81 |
| 110 | Մայր Ցաւազին. Ահա Մարդը. | 123 151 |
| 85 | ՄԻՄ, Առաջին Զիւնը. — Խնչո՞ւ Եկար. — Ամագերչի Գոհութիւն. | 88 205 28 |
| 107 | | |
| 145 | | |
| 218 | | |
| 272 | | |
| 311 | | |
| 344 | ԳՐԱԿԱՆ | |
| 246 | Գ. (թրգմ.), Ապրօն Էջեր. Վենեսիկ. | 299, 335 |
| 180 | Գ. Մ., Խոնթը մորքին Վրայ. Ասօր պար է մեզի. | 55, 92 |
| 314 | | |

ԴԻԱՆ Ս. ՅԱԿՈԲՅԱՅ

| | Մ. Ե. Ն., Զ. Մարտիրոս Վրդ. Կաֆացի՝ Ռո- տոսթյուն. առ Եղիազար Այնթապցի՝ յերուսաղէմ. | 121 |
|-----|---|-----|
| 9 | Լ. Հագար Վրդ. Կմմազօց՝ Կ. Պոլսէն, առ Եղիազար Այնթապցի՝ յերուսաղէմ. | 122 |
| 47 | Բ. Քացիուկ Ներսէս Վրդ. Հռոմելայեցի՝ առ Եղիազար Կ. Պոլիս. | 185 |
| 106 | Թ. Մարտիրոս Կաֆացի Պատրիարք Կ. Պոլսոյ՝ առ Եղիազար Կ. Պոլիս. | 252 |
| 141 | Ժ. Քացիուկ Ներսէս Վրդ. Հռոմելայեցի՝ առ Եղիազար Կ. Պոլիս. | 252 |
| 165 | Բ. Քացիուկ Ներսէս Վրդ. Հռոմելայեցի՝ առ Եղիազար Կ. Պոլիս. | 252 |
| 206 | Ժ. Մարտիրոս Վրդ. Կաֆացի՝ Կ. Պոլսէն, առ Եղիազար Այնթապցի՝ յերուսաղէմ. | 278 |
| 267 | Թ. Մարտիրոս Կաֆացի Պատրիարք Կ. Պոլսոյ՝ առ Եղիազար Կ. Պոլիս. | 265 |
| 297 | Ժ. Մարտիրոս Վրդ. Կաֆացի՝ Կ. Պոլսէն, առ Եղիազար Այնթապցի՝ յերուսաղէմ. | 265 |
| 332 | Ժ. Մարտիրոս Վրդ. Կաֆացի՝ Կ. Պոլսէն, առ Եղիազար Այնթապցի՝ յերուսաղէմ. | 265 |
| 81 | | |
| 144 | | |
| 177 | | |
| 298 | | |
| 334 | | |
| 176 | | |
| 176 | | |
| 243 | ԵԿԵՂԵՑԱՊԱՏՄԱԿԱՆ | |
| 268 | | |
| 333 | Տ. Վ. Ն., (թրգմ.), Հին Կաթոլիկները. | 265 |



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

| | |
|---|----------|
| • • . , Կետանքն ու Կրօնը . | 1 |
| Կրօնի Դասը . | 33, 65 |
| Զատիկի եւ Յարութիւն . | 97 |
| Աշխարհաբար Աստուածաշունչ . | 129 |
| Լութիւն Պատումը . | 161 |
| Անդրագարմանիւններ Ա. Բ . | 193, 225 |
| Դէպի Եկեղեցական Բարեկարգութիւն . | 257 |
| Ազգային Եկեղեցի . | 289 |
| Եկատողութիւններ Եկեղեցական Բարեկարգութիւն շաբան . | 321, 378 |
| Եզմիածին . Կենտարքական ակնարկ . | 373 |

ԿՐՈՆԱԲԱՐՈՅԱԿԱՆ

| | |
|--|-----|
| Ա. Վ . , Հաւատամի և Մատաման Ծովիւր . | |
| Այլայած Հաւատաբահշուռութիւնը . Քանձարանին Բանակին . Ամէն ինչ Բանասահեցութիւն է . Խոյստայլինքինը Բարեկարգիւնը . | 235 |
| Որդիր Աստուծոյ . Որդիր մարդկան . Մեկանացում . | 261 |
| Հաւատարին յիշատակարանները . | 328 |

ԿՐՈՆԱԿԱՆ

| | |
|---|-----|
| ԶԳՈՆ ՎՐԴ . Տէր ՑԱԿՈՐԵԱՆ . Հազարամեայ Վարդապետութիւնը . Դ . | 72 |
| Խմանալի Մարզարիսը . | 103 |
| Ապրելու համար . | 174 |
| Թ . Աւազ Տօներ . | 385 |
| Թ . Ե . Գ . Առաջին Լուսաւորչաց Կիրակին . | 8 |
| Գիտութիւն Միրոյն Քիստոսի . | 37 |
| Տնտեսութիւն Աստուծոյ . | 71 |
| Հովին ու Հօր . | 136 |
| Կ . ԽԻԱՑԵԱՆ . Հայ Եկեղեցւոյ հարտազան հաւատութիւնը Յարդենին . 41, 75 | |
| ՀԱՑԿԱԶՈՒԽ ՎԱՐԴԱՊԵՏԸ . Օրինակելի Կենար . | 79 |
| Մ . Ե . Ն . . (Թրգմ.) . Մողերը . | 4 |
| Զատկական Ընթրիլը . | 101 |
| Երիտասարդութիւնը Ս . Դրոց մէջ . Մերութիւնը . Ս . Դրոց մէջ . | 166 |
| Տաղաւարարաց Տօնը . | 229 |
| Ուխտի Տապանակը . | 293 |
| ՑՈՒՀ . ՎՐԴ . ԱԼՈՒԶ . Խրատ կամ ձառ Սիրոյ . | 100 |
| Ն . Վ . . Զգայթակեցնենք Մանուկները . | 39 |
| Պայծառակերպութիւնն . | 233 |
| ՇԱԿԱՐԸ ՎԱՐԴԱՊԵՏԸ . Խրօնի Խմանափրութիւնը . Ա . Ընդհ . Ակնարկ . | |
| Բ . Իրանիր Անգրնաւորութիւններն ու Զարգացումը . | |
| ԱԽՈՆ ՎՐԴ . ՄԱՆԱՒԻԿԵԱՆ . Աստուծոյ Տնտեսները . | 137 |
| Մարզը կրնայ Աստուծած տեսնել . | 262 |
| Տ . Վ . . Մարմին եղեւ . | 6 |
| Բարեկարգութեան վրայ . | 169 |
| Պօռս Եփեսոսի մէջ . | 171 |
| Կրօնական Հայնախոնութեան վրայ . | 188 |

ԿՐՈՆԱՄԱՏՄԱԿԱՆ

| | |
|---|----------|
| ՀՐԱՆԴ ՍԱՐԿԱԽԱՌ (Թրգմ.) . Աւրուագիծ Կրօնական Պատմութեան և Հոգեբան . Երասմոս եւ Էլուտեր . | |
| Արևետ Տարամուրեան և Հոգեբան . Երասմոս եւ Էլուտեր . | 200, 237 |
| ՄԱՏԵՆԱԽՈՍՎԱԿԱՆ | |
| Գ . ՄԻԱԼԵԱՆ . Գիշերէն մինչեւ Լուսարաց . | 60 |
| Արևետ Տարամուրեան . | 62 |
| The Evolution of Scientific Thought From Newton to Einstein . | 275 |
| Զ . Վ . . Պատմակին Գրագարանը . | 23 |
| Թ . Ե . . Հայկական Հին Վանքեր եւ Եկեղեցներ Ս . Երկրին մէջ . | 20 |
| Պարապմունք Բ . Ս . Գիրու նոր Կտակարանի . | 89 |
| Ե . Վ . . Տարօնի Աշխարհ . | 152 |
| Քրիստոնէական . | 315 |
| Շաղկարազ Հայաստանեայց Ս . Եկեղեցւոյ Շարամաններէն . | 316 |
| Հայկարան . | 317 |
| Տ . Վ . . Ընդհ . Տարեցոյց Ս . Գրէկի Ազգ . Հիւանդանոցի 1932 . | 58 |
| Կեանը եւ Արուեստ . | 59 |
| Ցիշասակարան Հարիւրամեայ Ցորելինի Խասդիւդի Ս . Ստեփանոս Եկեղեցւոյ . | 60 |

ՆԵԽԱՐՔ ՆԱԽՆԵԱՑ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

| | |
|---|-----|
| Ֆ . Յ . Մ . , Ցաւելուած ի Վեշտասան Ասացուած Ս . Եփերմիւլ վասն Նիկոմիդեայ Քաղաքի . | 154 |
| ՊԱՏՄԱԿԱՆ | |
| ԿՈՒՂԵԿԵԱՆ ԲՆԵԱՑԱՐԱՆԻ ԱՐԿԱՔ . (Թրգմ.) , Քիրստոնէական Կայխանական Կենարներ . | |
| Ժ . Հաւատարի և Ընճայումի Կանոնը . Ս . Վ . Մ . 53 | |
| Ժ . Քիրստոնէական Հաւարտոյթը . Հ . Վ . 112 | |
| Ժ . Քիրստոնէական Կրթութիւնը . Գ . Վ . 147 | |
| Ժ . Խմանափրութիւնն ու Ճղնաւորութիւնը . Տ . Վ . Ն . 178 | |
| Ժ . Մարտիրոսութեան Պատրաստութիւն . Զ . Վ . Ն . 309 | |
| Ժ . Եկեղեցները եւ Գիտնադամբանները . Գ . Վ . 339 | |
| Ժ . Քիրստոնէական Արուեստը . Քիրստոնէական Գրականութիւնը . Գ . Վ . 398 | |
| Կ . Յ . ԲԱՍԱՐԱՋԵԱՆ . Հայկական Գրամմերու Հաւարածոյ մը . | 119 |
| Մ . Ե . Ն . . (Թրգմ.) . Ցուլիանոս Ռուացող . 48, 82 | |
| Ց . Քիրստեան . Պատմութիւն Երուսաղէմի՝ Հին Հայերէն Ցեռազիր . գրուած 1683ին . 12 | |
| Տաղ Անձն (1724) թվին Սր . Երուսաղէմայ Անիսաւորին ի մէջ ծովին ընկղմեալ նաւին . | 50 |
| Ցովհ . Գ . Անէպացի Կաթողիկոս Կիլիկիոյ . | 120 |
| Երուսաղէմի Հայոց Պատմութեան համար . | 149 |
| ՇԱԿԱՐԸ ՎՐԴ . ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ . Կոսսանդիանոսի Դարձին առթիւ . | 114 |

ՄԻՈՆԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

| | |
|---|-----|
| Ն. Վ. Պ., Առուածիմաստութիւն, եւ, Քիստոնէական Գրտութիւն. | 29 |
| Եկեղեցական Երգեցողութեան մասին. | 156 |
| Տ. Վ. Ն., Մի Բնութեան Վարդապետութիւնը. | 249 |

Ս ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԸՆ

| | |
|---|-----|
| Ս. Պատրիարք Հօր Փօխադարձ Այցելութիւնները, Պաշտօնական Այցելութիւններ Գոհարանական Մաղթանք, Մեկնում Տ. Արժանա Արքազանի. | 31 |
| Վեհ. Թագաւորին Շնորհակալութիւնը, Աւագ Տօներ, Հոգուական Այցելութիւններ, Պաշտօնական Այցելութիւններ. | 62 |
| Ուկան Գէ Մարտիկեանի Պատասխանը, Պաշտական Այցելութիւններ. | 95 |
| Վարչական եւ Ժողովական, Զէթիննան Կտակ, Եկեղեցական եւ Բնմական, Դպրոցական եւ Ուսումնական. | 126 |
| Վարչական եւ Ժողովական, Եկեղեցական եւ Բնմական, Դպրոցական Կտակ, Եկեղեցական եւ Բնմական, Վարչական եւ Ուսումնականի, Պատրիարքին Վիւլյէնկեանի Հրաժարականը, Կրօնական Առաքելութիւն մը Սուտանի Հայ Գաղութիւն. | 157 |
| Հնարութիւն Ամենայն Հայոց Հայրապետի, Վարչական, Ժողովական եւ Այցելութիւնը, Կրթական եւ Ուսումնական, Վամբ. Դպրուստ Գէ Կիւլյէնկեանի Հրաժարականը, Կրօնական Առաքելութիւն մը Սուտանի Հայ Գաղութիւն. | 188 |
| Հնարութիւն Ամենայն Հայոց Հայրապետի, Վարչական, Ժողովական եւ Այցելութիւնը, Եկեղեցական եւ Բնմական, Կրթական եւ Ուսումնական. | 222 |
| Հնարութիւն Ամենայն Հայոց Հայրապետի, Վատճէն, Վարչական, Ժողովական եւ Այցելութիւնը, Եկեղեցական եւ Բնմական, Ուսումնական եւ Կրթական. | 254 |
| Զեռնադրութիւն Զորս Արեգաներու. | 281 |
| Եկեղեցական եւ Բնմական. Վարչական եւ Ժողովական, Ուսումնական եւ Կրթական. | 287 |

Վարչական, Ժողովական եւ Այցելութիւնը, Եկեղեցական եւ Բնմական Զեռնադրութիւն Ժայիններու, Այլիններու եւ Երեք Սարկաւագներու, Ուսումնական եւ Կրթական:

Վարչական, Ժողովական եւ Այցելութիւնը, Եկեղեցական եւ Բնմական, Ուսումնական եւ Կրթական, Նուիրաստութիւն.

Ցաւելուած Հանգէս Բացման Նորակառոյց Կիւլյէնկեան Մատենադարանին Առարկանոյն Ս. Յակոբը անցն.

Հայրապետական Ծնարութեան առթիւ, Վարչական, Ժողովական եւ Այցելութիւնը, Եկեղեցական եւ Բնմական, Ուսումնական եւ Կրթական, Նուիրաստութիւններ.

ԱՅԼԵՒԱՅԼՔ

| | |
|---|-----|
| ՇԱՀԷ ԵՊՍ. ԳԱՍՊԱՐԵԱՆ, Բաղապեստի Համագողով. | 24 |
| Ս. ՏԵՐ Մ. ԳԻՒԳՈՐԵԱՆ, Զմեռնային Արեւակայր. | 186 |
| ՎԱՐԴԻՒՅԾ ՍԱՐԿԱՆԱԴ, Անգուգական Զոյզը. | 246 |
| Տ. Վ. Ն. (Քրզմ.), Անզիկաններու և Որթաղուկ Եկեղեցւոյն միջեւ, Անզիկաններու եւ Հին Կաթողիկներու միջեւ. | 90 |
| ՕԳՈԽՏԻՆՈՒ. Պատարագ. | 40 |
| Մրախ Գանձք. | 168 |
| Գեր. Հոգ. Խորհուրդի Հրամանագիրը. | 197 |
| Ամեն. Սրբ. Պատրիարք Հօր Ճառը. | 123 |
| Հոգ. Տ. Տիրան Վրդ. Ուղերձը. | 153 |
| Նօթ եւ Նիշ. | 196 |
| Հասկ. | 95 |
| Տիրունի , Վախճանում Երուսաղէմի Անզիկան եաւ. Մակ Ինէսփ. | 32 |
| Ուղղափառ. Անսրուց Կաթողիկոս-Պատրիարքին Վախճանումը. | 96 |
| Ֆրէտքիկ Մուրատան. | 160 |
| Հ. Արան Ղազիկեան. | 224 |
| Լիւոն Զիլինկիրեան. | 352 |
| Խորհուրդ եւ Խօսք. 30, 52, 102, 111, 174, 179 264, 280, 302, 310, 341, 391. | |



Ե. Ա. ՕՇԱԽԹԻՔԻ ՎԵՀ. Տ. Տ. ԽՈՐԵ ՄՐԲԱԳՆԱԳՅՈՑՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԱՄԵՆԱՅՆ ՀՈՅԱՅ

ԱԼՓԱՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Զ. ԱՄԲԻ—ՆՈՐ ՇՐՋԱՆ

1932-ՅՈՒՆՈՒԱՐ

Թիվ 1

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԿԵԱՆՔՆ ՈՒ ԿՐՈՆՔԸ



Ոչ մէկ պարագայի մէջ ու ոչ մէկ տեղ այս երկուքը, իբրև զաղափար և իբրև իրողութիւն միանգամայն, այնքան ներդաշնակ զուզորդութեամբ պիտի երևէին քով քովի, որքան սկսող տարիին սեմին վրայ:

Անոնց հանդիպութիւն այսպէս իրարու, Ամանորի և Ծնունդի պատկերներուն հետ, հեռու անիմաստ և անօգուտ պատահար մ'ըլլալէ, ընդհակառակն զեղեցիկ և բարոյացուցիչ երևոյթ մըն է միայն:

Այս համարձակինք ըսել. իբրև խորհուրդ՝ երկուքը այնքան մտերիմ են իրարու, և իբրև իրողութիւն՝ այնքան լրացուցիչ է մին միւսին, որ անջատապէս անկարելի պիտի ըլլար ըմբռնել զանոնք, իբրևն բուն և խակական արժեքին մէջ:

Կեանքը, առանց կրօնքի, չոր իրականութեան ժայռն է սոսկ, ամայութեան մէջ՝ անհունութեան դէմ ցցուած. իսկ կրօնքը, առանց կեանքին, ցնորքն է լոկ. ամենէն խարուսիկ պատրանքը, զոր ճանչցած ըլլայ երբեք հոգին:

Երկուքն ի մի, կրօնքն ու կեանքը, իբրևն համագրութեանը մէջ, կը կազմեն՝ կը յօրինեն՝ կը ճաճանչաւետեն կատարելութեան իտէալն ու իրագործութիւնը միենոյն տառեն:

Առողջ բանականութենէն լուսաւորուած նայուածքը անոնց նոյնացումը միայն պիտի կրնայ տեսնել չաւատքի, Յոյսի և Սիրոյ բարոյական աշխարհին մէջ:

Ու Քրիստոնէութիւնը, որուն ամենէն հզօր հիմնակէտերէն մին է կեանքին և ճշմարտութեան՝ իր աստուածային հեղինակին անձին վրայ միութեան պատգամը, սքանչելի խորհրդաւորութեամբ կը ցուցնէ զայս:

Անկարելի է անտեսել որքան հրաշալի նոյնքան շօշափելի այս ստուգութիւնը՝ ճշմարիտ քրիստոնէին, Քրիստոսի հոգւոյն ներշնչութեամբ արիացած և առաքինացած մարդուն վրայ:

Ճշմարիտ կեանքը ապրուած կրօնքն է բացարձակօրէն, ու ճշմարիտ կրօնքը, որ ոչ այլ ինչ է խակապէս, եթէ ոչ «արդիւնքը հոգիին ազնուազոյն

պէտքերուն և իմացականութեան ճիզերուն», Աստուծոյ և մարդկային մէն մի անհատի միջև կատարուած զործ մը, անշիջանելի այն զօրութիւնն է, որ ամէն օր զԱստուած՝ այսինքն կեանքը աղբերացնող մեծ Սկիզբը կը յայտնազործէ բնութեան ամենէն շքեղ փառքերուն և նոյն ատեն ամենէն նսեմ պարզութեանց մէջ:

Կրօնքը խօսք կամ բառ չէ բնաւ, այլ կեանք իսկապէս: Կեանքն է ան կեանքին վրայ յարագրուած. աւելի ճիշդ՝ կեանքը մեր կեանքին, աստուածային հոգին մարդկեղին մարմինին:

Ու Ամանոր և Ծնունդ, այս երկու տօները, առընթերազբուած իրարու, գերազանց պատկերազարդումն են կարծես Աւետարանի ամենէն ջինջ ու վսեմ սա վճիռին. «Ես եկի զի զկեանս ունիցիք. և առաւել ևս ունիցիք». Ես եկայ, որպէսզի կեանք ունենաք, ու աւելի ևս ունենաք:

Ծնունդով արտայայտուած զաղափարական կեանքին սկզբունքը կուզայ լրացնել և կատարելազործել Ամանորով ներկայացուած կեանքի աշխարհիկ զգացումը, լեցնելով զայն ներքնապէս, ու բացատրելով կեանքին իսկական իմաստը:

Եւ արդարեւ, առանց կրօնքի մտածումին, անբացատրելի պիտի մնար կեանքը: Ինչպէս արիւնը մարմինին՝ զոր կ'ոռողէ և կը սնուցանէ, նոյնպէս կրօնքը կեանքի ուժաւորման և բարզաւաճումին զաղանիքն է: Կրօնքն է որ կը չնչէ մեր կեանքի ամէն մէկ շարժումին մէջ, և կ'իշխէ մեր հոգեկան զոյութեան բոլոր վիճակներուն վրայ: Կեզրոնացած մեր իմացականութեան մէջ՝ իբրև չափ կշիռի, և մեր կամքին մէջ՝ իբրև ուղղիչ կանոն, ան է որ կը վարէ մարդուն մտաւորական և բարոյական զործունէութեան լրութիւնը:

Մարդկային բոլոր մեծութիւնները և մեծազործութիւնները ամէնքն ալ ծնունդ են կրօնքին հզօրազոյն և մաքուր ներշնչումին, որ սէրն է ինքնին: Ու սէրը հրաշազործ այն զօրութիւնն է, որ հանճա՛րը կը զոյաւորէ ուղեղին մէջ, լոյսը՝ զիտակցութեան, ճշմարտութիւնը՝ դատողութեան, քաջութիւնը՝ կամքին, և նուիրումի ողին սիրափին մէջ:

Թէ կրօնքն ու կեանքը, միամսնաբար, մարդ էակին մէջ հոգեկան անքակտելի միութեան մը հիմը կը կազմաւորեն՝ կ'ապացուցուի մնով մանաւանդ որ, հակառակ ամենաբիրտ յարձակումներուն՝ որոնք յանուն իմաստասիրութեան, զիտութեան և քննադատութեան մղուած են յաճախ կրօնքին դէմ, հաշկառակ դարձեալ այն իրողութեան թէ երկար տարիներ կրօնական կեանքին իրբեւ պահպանակ ապրած և ծառայած գրութիւններ կործանած և անյայտացած են հետախաղաղ, կրօնական զգացումը միշտ մնացած է անեղծ և անխախտ, ու ոչ մէկ կերպով կարելի չէ եղած հերքել կրօնքին տիեզերականութիւնը, ու մարդուն՝ այսինքն մարդկային կեանքին կրօնական բնոյթը:

Ի զուր չէ որ բարձրօրէն զիտուն միտք մը կը զրէր. «Մարդկութիւնը կրօնական է... ու եթէ մարդը ինքնեկ ճիզով մը կը տենչայ ըմբռնել անհուն պատճառը և կը յամառի բնութենէն աւելի անդին անցնիլ, միթէ ասիկա նշան մը չէ՝ թէ ան իր ծագումով ու ճակատազիրովը դուրս կ'ելլէ հունաւոր իրերու անձուկ սահմանէն: Ի տես անդադար վերանորուզուած ճիզերուն՝ զորս կ'ընէ ան, վերելակելու համար դէպի երկինք, յարգանքով կը լեցուինք մարդկային բնութեան նկատմամբ, կը համոզուինք թէ ազնուական է այդ բնութիւնը:

և թէ կ'արժէ հպարտ ըլլալ անով . ու նոյն ատեն կ'ապահովուինք նաև ապագային սպառնալիքներուն դէմ : Կրնայ ըլլալ որ մեր բոլոր սիրած բաները , մեր աշքին՝ կեանքին զարդն ու պերճանքը երեցող բոլոր ինչերը , միտքին ազատական մշակոյթը , գիտութիւնը , արուեստը սահմանուած ըլլան որոշ դարաշրջան մը տեսելու . կրօնքը պիտի չմեռնի սակայն : Անիկա միտքին յաւերժական բողոքը պիտի ըլլայ դրութեան վերածուած կամ բիրտ այն նիւթապաշտութեան դէմ , որ պիտի ուղէր մարդը պարփակել գոեհիկ կեանքի ստորին ոլորտներուն մէջ :

Կրօնքը իտէալին մարմաւորումն է կեանքին մէջ . ու կրօնքէն թափուր կեանքը ուրիշ բան չէ , բայց եթէ մտախպարէ զուրկ , ներշնչումի և թռիչքի անընդունակ , հետեւարար և արդիւնագործումի անատակ , անխորհուրդ և անզգայ վիճակ մը , որ չի կրնար երբեք նկատուիլ կեանք , մեռելութիւնն իսկ ըլլալով զլսովին :

Յորմէհետէ , մարդկութեան համար բարերաստիկ թուականի մը սկիզբը , զոր Սուրբ Գիրքը կ'որակէ « լրումն ժամանակի » , Աստուած՝ յանձին Յիսուսի Քրիստոսին՝ ծնաւ մարդոց մէջ , իրքև մարդ և Աստուած միանգամայն , ճշմարտութեան կրօնքը իրապէս խառնուեցաւ հիւսուեցաւ մարդկային կեանքին հետ : Աստուածայայտնութեան կամ Մարդեղութեան խորհուրդը փրկագործական այդ մեծ իրողութիւնը կը քարոզէ մեզի :

Մեր մէջ և մեզի հետ ունինք այլևս Աստուծոյ ներկայութիւնը , եղբօր մը , բարեկամի մը , սիրելիի մը խոնարհ բայց անոյշ և կազդուրիչ կերպարանքին տակ : Արդարութիւնը , ճշմարտութիւնը , ազատութիւնը և սէրը այլ ևս լոկ անուններ չեն , այլ շարժուն և զորութիւններ : Երկրաւոր կեանքը կը մնայ անշուշտ միշտ միհնոյն հողազանգուած իրականութիւնը , թշուառութեամբ և վիշտով առլի , բայց յոյսին բերկրամքովը յաւէտ շողափայլ . նոյն կաւէ հին կանթեղն է անիկա , որուն մէջ կը նշուէ սակայն աստուածային նայուածքի մը լոյսը :

Ի՞նչ խոր և սուրբ յոյզերով կը բարփախէր արդեօք Հայաստանեայց Եկեղեցւոյ ներշնչուած Բանաստեղծին սիրտը , երբ , Ե. դարու վերջերուն , ազգային կեանքի ամենէն տիսուր թուականներէն այն մէկին՝ որ իր ապրած օրերունը եղաւ , հոգւովը ակնկառոյց Աստուծոյ Մարդեղութեան , Աստուածայայտնութեան հրաշալի գէպքի յիշատակին , Յիսուսի ծնունդին տօնին մէջ կը տեսնէր իր և իր ժողովուրդին սփոփանքին և բարոյական վերածնութեան տօնը , և , հովիներուն երգակից , հրեշտականերու փառաբանութեան խառնելով իր յափշտակուած սրտին աւաշը , կը զոչէր մտասքանչութեամբ .

« Խորհուրդ մեծ եւ սքանչելի . . . » :

* * *

ԿՐՈՆԱԿԱՆ

ՄՈԴԵՐՆ

1. — Առողջ եին Մոզերը.

Նախնի յոյն հեղինակները երկու իշմաստ կուտան Մոգ բառին. մէկը՝ կրօնապես և միւսը՝ կախարդ, զուօակ, վիուկ:

Սուրբ Մատթէոսի ներկայացուցած Մոզերը պարկեշտ ու պատուաւոր մարդիկ էին: Ասոր տարակոյս չկայ բնաւ:

Մոզերը փոխւզական գլխարկով եւ պարսիկ քուրմերու կարճ կրկնոցով ներկայացուած են Հոռմի Գետնադամբաններու պատկերներուն վրայ: Նոյնպէս ներկայացուած են Բնթղեհէմի կոստանդինանան տաճարի խճանկարներուն վրայ: Այս պարզան պատճառ տուաւ որ՝ 614-ին Խոսրովի բանակին ընկերացով պարսիկ քուրմերը խնդրեցին իրմէ անազարտ պահել Սուրբ Ծննդեան տաճարը: Եկեղեցոյ Հայրերը ընդհանրապէս պարսիկ քուրմեր համարած են Մոզերը: Սակայն հնագոյն Հայրերէն Յուստինոս Նապլուսին՝ ընդդէմ Տրիփոնի իր Զրուցատրութեան մէջ՝ տասը տեղ՝ կը պնդէ թէ Արարիայէն եկած էին անոնք, տեղական աւանդութեան մը վրայ հիմնուելով անշուշտ: Սուրբ Եպիփան, ինք ալ Պաղեստինցի, միենոյն կարծիքն ունի այս մասին:

Մոզերուն համար ռեկին յարեւելից ըսելով՝ Աւետարանիչը հաւանական է որ Արարիայէն եկան ըսել ուզած ըլլայ: Միջակետք և Բարելոն շատ ծանօթ տեղեր ըլլալով, կը զրէ Հայր Լազրանժ, կարելի չէր որ յականէ անուանէ չյիշէր զանոնք, եթէ յարեւելից ըսելով ա'յդ երկիրներուն ակնարկել ուզած ըլլար: Տարակոյս չկայ թէ, կը զրէ նոյն հեղինակը, Սուրբ Մատթէոս Մոգ բառը զործածած է զիսում ասպագէներ իմաստով և ոչ թէ կախարդ կամ զուօակ նուաստացուցիչ առումով, որմէ սուրբ հայրերն ալ զգուշացած են, պարսիկներ համարելով հանդերձ Մոզերը:

Կերպով մը կը հաստատուի Մոզերուն Արարիայէն եկած ըլլալուն կարծիքը՝ եթէ նկատի առնուի անոնց կողմէ Մանուկը Յրսուսի արուած նուէրներուն անսակը: Մաղմոսը կը յիշէ Արարիոյ ոսկին (ՀԱ. 15), և երեմիա (Զ. 20) Մարտի խունկը: Զմուռասն ալ Արարիոյ արտադրութիւն եղած ըլլալուն համար՝ կնդրուեկին հետ միասին յիշուած է երգ երգոցին մէջ (Դ. 6):

Հարկ է սակայն նկատել՝ թէ այս վերջին փաստը բաւական տկար կը թուի, վասն զի որքան որ Ս. Գիրքին մէջ յիշուած են Արարիոյ խունկն ու զմուռասը, սակայն եմէնն ու երջանիկ Արարիան կը գտնուին Պաղեստինի հարավ և ո՛չ թէ արեւելքը: Թողունք որ Քրիստոսի ժամանակ Հնդկաստանէն ու Պարթեաց երկիրէն ալ վաճառականներու ձեռամբ կը բերուէին այդ անուշանութիւնները, որոնց մնձ խնդրանք կար այն ատեն Պաղեստինի մէջ:

Տիրտողիանսո խօսելով Մոզերու մասին՝ Արարիայէն եկած կը համարի զանոնք, ազգուած հաւանաբար Մաղմոսի ստիուքէն: «Թագաւորք Արարայ և Սարայ պատարազո բերցեն նմա» (ՀԱ. 10), ազգեցութիւն՝ որ ընդհանուր էր միջին զարուն և է մինչև այսօր:

2. — Մոզերու թիւն ու անոնց անունները.

Այս մասին բան մը չ'ըսեր Աւետարանը, և հին վկայութիւններն ալ չեն համաձայնիք իրարու: Ասորական և հայկական աւանդութիւնները տասներկու թիւը ընդունած են: Հոռմի Գետնադամբաններու հին նկարներուն և քանդակներուն վրայ կը տեսնենք երբեմն երեք Մոզեր, երբեմն երկու՝ և երբեմն չորս: Kircherի միւգէին մէկ անօթին վրայ նկարուած կան ութ Մոզեր: Աւրիշներ երեք ըլլալ կը կարծեն անոնց թիւը: Իսկ ժողովրդական աւանդութեան ընդունած երեք թիւը ծագում առած է Յիսուսի ներկայացուած ընծաներու քանակէն:

Փարփղի Ազգային Մատենադարանի հօթներորդ դարու մէկ ձեռազիբը Մոզերը կ'անուածնէ Բիթիզարիա, Մելքիոր և Գաթասպա: Իններորդ դարու իտալացի հեղինակ մը կ'ընդունի Մելքիոր անունը, իսկ միւս երկու անունները քիչ մը այլափո-

խռած կը ներկայացնէ, այսինքն՝ Բալթազար և Գամազար։ Այս է Արևմտեաններու աւանդութիւնը։

Արևելքի մէջ Ասորիները բոլորովին տարրեր անուններ կուտան Մոգերուն — Զարգանդազ, Հարմիսդաս, Դուչնասափ, Արշակ, և այլն։ Հայոց քով կան Գաղբար, Բագաղիլմա, Բաղաղինարիդա անունները։ Արքա ամէնք, սակայն, յայտնի կը վըկացին թէ քմածին անուններ են ասոնք և թէ՝ աւանդութիւնը չի բերեր մեզի ո՛չ Մոգերու ճիշդ թիւը և ոչ անոնց իսկական անունները։

3. — Ե՞րբ եկան Մոգերը։

Աւետարանը կ'ըսէ. Եկան «յաւուրս Հերովդի արքայի» (Մատթ. Բ. 1), և իր մայրաքաղաքին մէջ զան Հրէից թագաւորը։ Եւ որովհետեւ Հերովդէս ժամանակ մը Երուսաղէմ ու յատոյ Կալլիբոյչի Հերմուկները մնալէ վերջ Երիքովի մէջ մեռաւ Հոռոմի, հիմնարկութեան 750-րդ տարին, հետեւագէս Մոգերը Երուսաղէմի մէջ Հերովդէսի հանդիպեցան 749-ի վերջինը կամ 750-ի սկիզբները։

Կարելի չէ սակայն ճշգրիտ պատասխան մը տալ, երբ հարցուի՝ թէ Քրիստոսի ծննդէն ո՞քան ժամանակ յատոյ Մոգերը հասան Երուսաղէմ։ Աստուածայայտնութեան տօնին Ծննդունդէն տասներեք օր յետոյ կատարուիլը որ և է լուսարնութիւն չի տար այս մասին։ Վասնդի մինչեւ չորրորդ դար Արևելքի մէջ մինչնոյն օրը, այսինքն Յունուար 6-ին, կը տօնէին թէ Յիսուսի ծննդութիւնը, թէ մոգերու երկրպագութիւնը և թէ Մկրտութիւնը, ինչպէս մինչեւ այսօք տակաւ աշխատավոր առաջնորդութիւնը մէջ մէկէ աւելի ամիսներու կեսնք ունէր այն ատեն։

Միայն ընդունուեցաւ Անտիոքի մէջ, ու յիտոյ ընդունեցան նաև Աղեքսանդրիա և Երուսաղէմ։

Քանի որ եկեղեցական աւանդութիւնը որոշ պատասխան մը չի տար այս մասին, ուրեմն հարցը լուսաբանելու համար հարկ կ'ըլլայ դիմել Աւետարանին։ Բացայատ է թէ Մոգերը չեկան նախ քան Յիսուսի Տաճարին ընծայուիլը։ Այդպիսի պարագայիլ մը Հերովդէսի նախանձէն զգուշանալու հարկը թոյլ պիտի չտար Մանուկը տանիլ Երուսաղէմ։ Միւս կողմէ՝ անմիջապէս որ Մոգերը կը հեռանան Բեթղեհէմին, արագ արագ իրարու կը յաջորդեն դէպքերը։ Հրեշտակը կ'ազգարարէ Յովսէփին փախչիլ Եղիպատոս՝ ազատուելու համար բռնաւորին բարկութենէն, և սուրբ ընտանիքը կը հեռանայ նոյն զիշերն իսկ Վերջապէս Հերովդէսի ձեռք առած զգուշութիւնը, որով կոտորել կուտայ Բեթղեհէմի մինչեւ երկու արարեկան մանուկները՝ պըստ ժամանակին զոր ստուգեաց ի Մոգեւցն», որոյ լոյս մը կը սփոք այս խնդրին չուրջ, ինչ որ կարծել տուած է շատ մը եկեղեցւոյ Հայրերու (Եւսուրիսու, Եսիփիան, Յերոնիմոս, և այլն), թէ Յիսուսի ծննդէն երկու տարի վերջ եկած են Մոգերը։ Եթէ այս կարծիքը շափականցութիւն իսկ երեկի (վասնդի Հերովդէս կընար երկու տարեկանէն վերմանուկներն ալ կոտորել տալ), ճշմարտութիւնը սա՛ է որ Փրկիչը ամէն պարագայի մէջ մէկէ աւելի ամիսներու կեսնք ունէր այն ատեն։


Վերջապէս՝ եթէ զիմենք գեղարուեստին, պիտի տեսնենք որ հնագոյն պատկերներու մէջ Յիսուսը Մանուկը նկարուած է Մօրը ծունկերուն վրայ, ու շատ անգամ մեծկակ տարիքով, բացառութեամբ միայն պատկերի մը, ուր Մանուկը կ'երեկի Մուուրին մէջ՝ երբ կ'երեկրպագեն իրեն Մոգերը։

Այս տեսութիւններէն կ'եղբակացնենք՝ թէ Յիսուսի ծննդէն բաւական ժամանակ յատոյ Մոգերը հասան Բեթղեհէմ, ժամանակ՝ որ կընայ երեքէն մինչեւ տասնըհինգ ամիս ենթագրուիլ։

Հայացուց

Մ. Ե. Ե.

(*) Գոնէ մենք չենք հանդիպած այս խժալուր անուններուն։



«ՄԱՐՄԻՆ ԵՂԵՒ»

Մարդեղութիւն կը կոչենք Աստուծոյ յաւիտենական Որդոյն մարդանալով այս երկրի վրայ ապրելուն խորհրդաւոր իրողութիւնը, որ բովանդակութիւնը կը կազմէ Ծննդեան և Աստուածայայտնութեան տօնին իմաստին:

Վատահարար ո՛չ ոք պիտի համարձակէք ըսելու թէ «խորհուրդը ինքնին բացայացաւութիւն մըն է: Ոչ ալ հնար է անշուշտ որ Եկեղեցոյ բոլոր զաւոկները հաւասարապէս մտաւորական ուսումնասիրութեան առարկայ կարենան ընել Քրիստոսի յայտնութեան տուեալները: Մանկական վատահութեան մը տիրական անհրաժեշտութիւնը աշխանքան գաղցրորէն եւ զօրեղապէս զգացուց մեր Տէրը: Երբ կ'ըսենք թէ Քրիստոնէական կրօնը պարզ է և մատչելի ամէնուն՝ մանկական այդ վատահութեան հընարաւորութեան վրայ չէ որ կը յենոնք մեծ մասամբ: Եւ այդ պարզութիւնը միթէ ամենամեծ առաւելութիւններէն մէկը չէ Քրիստոնէական կրօնին:

Այլ սակայն ամէն զիտակից Քրիստոնիայ սոսկումով միայն պէտք է զիտէայն երեսոյթը, ըստ որում կարգ մը մարդիկ Քրիստոնէական կրօնի պարզութիւն միայն կը տեսնեն: Այժմէական խորհուրդութեան տարրերէն բոլորովին զուրկ կը կարծեն Աւետարանի դիակիլիկան (տրամասութիւնը): Անոնց համար դաւանանք (=զոգմա) «Հինցած» և սովորական դարձած ձեւերը հնագիտական արժէք միայն ունին:

Կամ գէթ մարդեղութեան խորհուրդը, ինչպէս ուեէ զոգմա, անոնք կը նկատեն հաւասառում մը, եղած այսպէս կամ այնպէս, որ «կեանք»ի հետ սերտ կապակցութիւն մը չունի իրապէս, և երկրորդակական, երրորդական արժէք մ'ունի Աւետարանի կրօնքին բովանդակութեան մէջ: Կարեորը, կ'ըսեն ասոնք, հաւատալը չէ, այլ ընելն է — որպէս թէ գիտակից մարզուն համար հաւատալը ընելուն հիմքը և սկիզբը եղած չըլլար, որպէս թէ ընելիք ինչը որոշողը հա-

ւատալը եղած չըլլար: Եւ կը մտոնան թէ հաւատալը ուրիշ բան չէ եթէ ոչ հիմնապէս զրուած որոշ ճշմարտութիւններուն ուսւիրութիւլ՝ կեանքի ուղղութիւն մը տալու գործին մէջ:

Սակայն քրիստոնէական կրօնի ինչպէս րարոյական նոյնպէս վարդապետական կալուածը աշխանքան հարուստ է խորունկ ճշշմարտութիւններով և մատածութիւններով՝ որքան թերես չէ ուէ կալուած՝ մարդկային իմացականութեան գործունէութեան դաշտին մէջ: Իսկ ասանցմէ աւելի՝ անիկանոցնութեան կատարելագործող պատկն ես ունի:

Որքան ալ Քրիստոնեաներ առ հասարակ Աստուածայտայտնութեան տօնը կ'ողջունեն իրեւ օր ուրախութեան և խնձղանքի, օր մը՝ որուն մէջ կրօնական բաժինը կը կազմէ թերես ոմանց կողմէ լոկ ներկայութիւն մը սուրբ պատարագի, և անդրազարձում մը Քրիստոսի ծննդեան աւետարանական պատմութեան, այսու հանդերձ մարդկութեան խորհուրդին սեռն և սերտ խորութիւնը կա'յ անոնց ներքին գիտակցութեան մէջ: Աստուծոյ որդուոյն այս աշխարհի վրայ յայտնութիւնը իրողութիւն մըն է, օր խարիսխը կազմած է գարերու հոգեսրական կեանքին, ուղղութիւն տուած է քրիստոնէական սոսկականին, և գործի լծած է Քրիստոնեայ խորհուրդներու միտքերը:

Մարդեղութեան խորհուրդը, այսպէս, քրիստոնէական Եկեղեցիին մէջ ստեղծած է այլ ևս մթնոլորտ մը, զոր ամէն քրիստոնեայ կը չնչէ բնազդաբար կամ զիտակցօրէն, այս կամ այն աստիճանով:

Կարճ խօսքով և որդի եղբերու վերածուելով սա՛ է մարդեղութեան նշանակութիւնը: — Աստուած, այսինքն այս տիեզերքին բնազդանցական հիմքը, կը ներկայանայ և կը թանձրանայ զգալի իրերու պարունակին մէջ. — ասիկա յայտնութիւնն է ընդհանրապէս Այդ ներկայացման և թանձրացման իրողութիւնը գերազանց օրինակով մը քօղազերծուեցաւ եւ լուսաւորուեցաւ մարդկային հոգիին առջեւ, պատմութեան որոշ մէկ պահուն. — ասիկա քրիստոնէական յայտնութիւնն է: Տիեզերքի բնազդանցական այս հիմքին ներկայացումն ու թանձրացումը տեղի կ'ուն-

նենայ զգալի իրերու պարունակին մէջ՝ հետզհետէ, աստիճանաբար, թէ՛ ըստ ի՞նքն իրեւ իրողութիւն և թէ՛ մեզի համար իրեւ առաւել կեանք և առաւելոցու.— ասիկա ընթացքը և նօրատակն է քրիստոնէական յայտնութեան կրիստուկեռվ զայս մարդկութեան, և փոխ առնելով Ա. Աթանասի հոչակառը բայցատրութիւնը՝ Աստուած մարդացու որպէսզի մարդն աստուածանայ:

Արդ, առանց մարդեղութեան՝ բուն կրօնքը չի կրնար գոյութիւն ունենալ իր կրօնք: Արիստականութենէն սկսեալ բազմաթիւ հերետիկոսութիւններ ստուերած բերել կամ կործանարար հարուած մը տալ ուղեցին մարդեղութեան խորհուրդին իրական և տիրական զիրքին՝ քըրիստոնեային զիտակցութեան մէջ: Եկեղեցին աստուածային իմաստութեամբ մը փշրեց այդ հերետիկոսները, ամէնքն ալ:

Փակագծի մէջ աւելորդ չէ յիշել հոս՝ թէ Քաղկեդոնական սահմանումն ալ մեծ հարուած մը պիտի տար քրիստոնէական կըրօնին էսութեան եթէ եղածին պէս ընդունուեր ան. բարեբախտաբար յոյն և կաթոլիկ եկեղեցիները որբան ալ կը պահեն վրանգաւոր եղբերը և երկու բնութեան ովարդապետութեան սակայն բարեքած են դայն յարասութիւններով և նահանջներով:

Մարդեղութեան խորհուրդին էական անհրաժեշտութեան համար է զարձեալ որ Քրիստոնէական Ռուզափառութիւնը մերժելով կը մերժէ միւս կրօնները ճշմարիտ կրօններու շարքին մէջ զնել:

Առանց մարդեղութեան գաւանանքին՝ կրօնքը պիտի մնար կա՛մ լոկ բնազանցական աեսութիւններու զրութիւն մը, առանց իրական և հիմնական կապի՝ մարդոց և անռնց կեանքին հետ, և կամ ալ բարյականի հրամայականներու ամբողջութիւն մը, առանց ի՞նքինք պարտադրող հեղինակութեան մ'անոր ետին:

Եւ պէտք չէ երբեք մոռնալ՝ որ ո՛չ բնազանցականութիւնը, ոչ բարօյականութիւնը, և ո՛չ իսկ այս երկուքը միասին կարող են միանգամայն կամքչել Աստուածոյ և մարդուն միջև եղած անչըսպել:

բանցական ոլորտին մէջ, որ մէկ ծայրն է իրականութեան. բարօյականը կը վերաբերի զուտ մարդկային պարունակին, որ միւս ծայրն է իրականութեան: Մարդկագութեամբ մը միայն համապարփակ միութեան մը, հազորգակից ամբողջութեան մը կը վերածուին բնական և բնազանցական երկու երեսները իրականութեան:

Աւետարանի կեղրոնական կորիզն է սէրը. սէրը իր լայնազոյն և տիեզերական առումով, ըմբռնուած իրեւ արտագրեալը բոլոր զանազան մասնաւոր սէրերուն, որոնք բոլորը կը ծայրամիտին աստուածային պատուած ծայրոյն վրայ:

Մարդկութեան վերելքը, ամբողջ քաղաքակրթութեան ընթացքը, էվլուցիոնը իրագործութեամբ չե՞ն միթէ սկզբունքի մը՝ կամ աւելի ճիշդ սկիզբի մը՝ որ տեղ մը կը տանի Համազոյքը:

Եւ Աստուած սկիզբ մըն է որ մարդեղութեամբ կ'իրագործուի, փրկութեան համար:

Ուստի մարդեղութիւնը իմաստակներու կարծածէն չատ աւելի անսասան հիմերու վրայ կը կենայ:

Սիրոյ այդ մի միայն իրականութիւնը երկու երեսներ ունի. Աստուածոյ սէրն առ մեզ, և մեր սէրն առ Աստուած(*):

Սիրոյ այս երկու երեսները մարդեղութենէն պակաս ոնէ բանով մը չեն կըրնար իրական զառնալ, չեն կրնար միութեան մը վերածուիլ: «Զի Աստուած ա՛յնպէս սիրեաց զաշխարհ, մինչև զորդին իւր միածին ետօ, և յետոյ, իրը չարունակութիւն, միւս եղբը նախադասութեան — «զի ամենայն որ հաւատայ ի՞նա՝ մի կորիցէ, այլ ընկալցի զիկանս յաւիտենականս: Յովհաննէս Աւետարանիչ մարդեղութեան խորհուրդը այս մէկ համարին մէջ կը խտացնէ: Աստուած տուալ ի՞նքնինք, և մարդիկ տուին իրենք զիրենք Քրիստոսի: Ու եկեղեցին պատմութիւնը զայդ իսկապէս կը ցուցնէ մեզի:

Տ. Վ. Ն.

(*) Այս երկութեն վերջինը նախակելու նախամանական փորձառութիւն» խեղնուկ եւ ողարմելի բացառութիւնը կը զործածեն:

Ս. ՅԱԿՈՎԱՅ ԲԵՄԵՆ

«ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԽԱԴՐԱՅ ԿՐՈՅԱՆ»

(12 դեկտեմբեր, ն. 8.)

Մըրազն Պատրիարքի իր առաջին բարող խօսեցաւ Ս. Յակովիանց Մայր Տաճարին մէջ, պատրիարքական Արքունին Հետեւեալն է Նորին Ամենապատուրեան հարողին ամփոփումը իր ընդհանուր գիծերուն մէջ:—

Տպաւորիչ է առաքելական Աթոռի մը քեմէն առաջին անգամ խօսիլու պատճենութեան այսպէս Հայ Նկեղեցւոյ Առաքելական տօնին զգացաղիումը նիմէ աւելի ընդարձակ առանձինի մը մէջ գործադրուած ըլլար կիրակիները իրենց նախորդ օրը տօնուած առաքերերու անօնուալ կոչելու ժաղովրդական առջարութեանը, ինչ որ կը կատարւէ Ս. Էւստատորչին, Ս. Յակուարի և Ս. Արքովի տօներուն վաղարդայնի կիրակիներուն համար, շատ ի զէս պիտի ըլլար Առաջին Լուսաւորչաց կիրակի կոչել այս օրը:

Հյու Նկեղեցւոյ առաքելականութեան հարցը կրնանք նկատի առնել զգացումը, պատճենութեան և զիսութեան երրեակ տեսակիներէն:

Ամրող Հայութեան համար այլիս սրտի հարց մըն է առաջին տեսակէտը: ի վաղուց, և մանաւանդ այժմ, կարծես ազգային զգացումի պահանջ գործած են առաքելականութեան վասար և ափազուը ժաղովրդագ մը, որ առաջին քրիստոնեայ պետութիւնը ունեցած է աշխարհի վըրայ, չի կրնար հաւասար որ քրիստոնէութիւնն իր մէջ պիտականացուած օրուան նախօրհակին միայն քարոզուած ու կազմակերպուած ըլլայ իր մէջ: Լուսաւորչի ամռուը մեր պատճենական խզմանիքին առնել նորացհալ քահանայապետութիւնն մըն է միայն նիմէ մեր առաջին աւետարանիները առաքեաներ հղած ըլլային, եւ բերք դարերու անընդհատ քարոզութեամբ բոլորովին պատարաստուած ըլլար գետինը եկեղեցական կեանքին մէջ, անկարելի պիտի ըլլար որ արքունիք, բանակ և ժողովուրդ մէկ անգամէն զառնային Աւետարանի լոյսին: Այս քան հաստատուն է այս իրազութիւնը, որքան սերտ է և խոր՝ անոր զգացումը ազգին հոգւոյն մէջ:

Այս զգացումը սոսկ ի յառաջազունէ քրիստմը չէ աղջին հոգեկան կեանքին մէջ, այլ պատճենական տօնիքներու վրայ կանգնուած համոզում մը: Ազգային և սաւար գրականութեանց մէջ քիչ չեն եղած այդ պարագան հաստատուող կարեւոր ապացոյցներ: Տեղագրական և հնախօսական, մատնեազրական և պատմաբանական փաստեր տարակոյ չեն թողուր այդ մասին: Այս այդ իսկ է խարիսխը ժողովրդին զգացումին, որ մինչեւ այսօր իր տիեզերական սփիւռքին մէջ ալ զեռ իր եկեղեցական նուրիազետութենէն անքածան իը պահէ այդ տիտղոսը: Իրեւ ամէնէն արտադ

յայտիչ առորոգելին իր հաւատքին հինաւուրց վաւերականութեանը:

Ճշմարիտ քննազատութիւնը, այսինքն այն որ զիտէ պատճենական վաւերագիրներու և աւանդութեանց և զրոյցներու զասին մէջ կոսորոզ ոգին, չի կրնար այլ կերպ եղարկացութեան յանդիւ:

Պատճենութիւնը կը մնայ անցեալին կալուածը սակայն Ազգող և իրենց ապագային զիմող ժողովուրդներու համար բաւական չէ պարձիր իրենց արժանիքը պէտք և ապացուցանեն ոչ թէ գերեզմանաքարերով, այլ իրենց առօրինակ կանաչքն պարբացական, սիրոյ և արդարութեան, պատճենութեան գործութեան կամականէ Առաքելական կամականէ Առաքելականութիւն՝ պատճենացին պատճամատարութեան այդ պաշտօնին կազմակերպուած զրութիւնը:

Մեզի համար հիմակ խնդիր պէտք է լինի ոչ այնքան այն՝ թէ առաքելական ենք պատճենականորէն, այլ այն մանաւանդ թէ Հյու Նկեղեցին այժմ իսկ ունի՞ կամ կը պահէ՞ առաքելականութեան զիրքին բարյայկան զօրութիւնը:

Ոչ թէ կրնայ ուրանաւ թէ ան, անցեալին մէջ, գլխաւորապէս իր ժողովուրդին ծոցին մէջ, և մասամբ նաև անկէ դուրս, շրջակայ ազգերու կեանքին մէջ արզիւնաւորած է իր առաքելական պաշտօնը: Բայց ինչպէ համազել ինքնինքնիս և ուրիշները թէ նոյն այդ կենաւուականութիւնը, բարերար պատճամատարութեան մը ձգտումն ու ոգին տակաւին կայ ու կը տեէ իր մէջ . . .

Եթէ գեղազուած այդ կառուցուածքը, «ը իրեւ Առաքելական Աթոռ կը բարձրանայ այս կամարներուն տակ, իր հովանիքին ներքեա ու շուրջը ապրող աւետարանական զորունէութեան մը խորհրդացաներ չէ այսօր ալ, եթէ առաքելական սիտուուը սոսկ պերանքք մը կամ պիտակ անուն մը միայն կը մնայ մեր եկեղեցին ճակտոնի վրայ, ընդունայն է պարզիլ առաքելականութեան պատճենական և օրինական իրաւունքներու փառքերով:

Ոչ թէ մենք մեր նախնիքներով՝ այլ անոնց առաքելական հոգին է որ պէտք է քրիստի եւ պարձիր մեղմութ, մեր եկեղեցւոյ և անոր նուրիազուական կազմին բոլոր մարզերուն մէջ եւ մենէ իրաքանչիւրին վրայ տեսնելով առաքելականութեան կոչումն ու չնորհը, առաքելութիւն՝ մէջ մեղքին զէմ, ընտանեական կեանքին մէջ՝ բարյականին ի նպաստ, առաքելութիւն՝ չարին զէմ, ինկաններուն սիրոյն, զիշտին զէմ՝ տառապազներուն միաթարութեանը համար, առաքելութիւն՝ ի սէր մանկութեան, զատիքարակութեան ի խնդիր:

Այս ատեն է որ պիտի կարենանք պարձիր մեր եկեղեցին և այս Ս. Աթոռին առաքելական նութեամբ, ու երգել Բանաստեղծին հետ:

«Ըսէք ո՞ր ազգին՝ չորս առաքեալներ երկնից թագաւորն է զիսպան զրկերէ:

ԳՐԱԿԱՆ

ՏԱՐ ԳԵՂԵՑԻԿ ԾՆՆԴԵԱՆ ՏԵԱՌՆ

(Չեռագիր Տաղարանի, մը բաղուած)

Կայր Կոյսն ի յայրին,
կայր եւ երկնանայր,
Կամէր ծընանել
զկեանս ազգի մարդկան.
Կոյսըն ծընանէր
զկեանս ազգի մարդկան.
Կայծակնատեսիլ
կարմրափայլ ամսոյն
Կացեալ սիւն լուսոյ
կանգնեալ ի վերուս,
Կարենոր խմբից
կանչեն ի յերկնից
Կենարա ծընառ
կեցուցիչ բազմաց.
Կերպ մի ի զընդէն,
կարգ մի ի քընցն
Կանչեն առ հովիս
կարենոր կոչմամբ
Կրթենեալ առ նոսա
կրթական մրտաց
Կարենոր յուսով
կանխեալ ի յերկնուս:
Կոչէր խորհրդով
կարապետին մայր
Կամաւէր փուրով
կարենոր պառաւն.
Կոյսըն ծընանէր,
Կոյսըն ծընանէր:
Կորուսեալն Եւա
կողովտեալ կենար
Կանգնեցաւ ի վեր
կայր մօս առ Կուսին
Կումբնալ անձամբ
կորափին կերպի
Կանգնեցաւ ի վեր
ի կործանմանէն.
Կոյսըն ծընանէր,
Կոյսըն ծընանէր:

Կարմրաւաս այժմի
կապուտակ ըրամբ
Կանոպեալ ներաւի
կայրէր արտասուակ,
Կեղկեղեալ մարմնով
կարկանդր զբազուկն
Կըրնէր զատամունուն
կոծէր լոյժ ըզկուրծսն:
Կանչեալ մեծաձայն
կոչէր զնախանայրն
Կանգնեալ Աղամայ
ի կործանմանէն.
Կողկողէր բազկաւի
կրոչէր արտասուակ.
Կենարա Փրկիչ
կեցոյ զկործանեալս.
Կոյսըն ծընանէր,
Կոյսըն ծընանէր:
Կայրելով հովուական
կոչասէր զառաւոց
Կապուտակ ուլիցն
կումբ առեալ կայրեն.
Կէսֆ են երկուցեալ
կայսառն են սարսակ
Կարկեալ զեսֆ զդէմս
կոծեն ծովի ալեաւի.
Կայր Տէրն ի վերայ
կապուտակ զեսոյն,
Կամէր միրտէլ
կարապետին բազկաւ.
Կայր Հայր ի վերուս,
կանչէր Յովիաննէսն.
Կայ դա իմ որդի,
կամաց կատարող.
Կայր Եւ Մուրք Հոգին
կապուտակ ամպով
Կայծակնագունով
ինչպիս աղանոյն.
Աղջ աւշնէն Հայր Տէր, որդի Միածին
Հոգին հօմարիս յաւիտեանս ամէն;

ՄԻՍՏԻԿ ՍՊԱՍՈՒՄԸ

Ով իմ Ասուածս, ուր կը դատնամ ամժանիքն ձիգ համբորդութեան մ',
Ուր ես իմ սիրս յոզնեցուցի, եւ ուսկից չեմ բերած ոչինչ,
Բայց մի միայն ափառանեներ ըսերչ՝ փորձած ըլլալուս ծովն:

Ա՛լ կործանած է ըզգըլխանիս, ու վես սիզանիքս՝ մահացած,
Տիեզերական ձանձրոյքն իմ մէջս ա՛լ իր պարապը կը պեղէ.
Յոյսը, առանց կանգ առնելու, կ'անցնի կ'երայ դրանս առջևնին:

Տիւր, երբոր կը վերածնի, ինծի սոսկում կը ներընչէ.
Գիշերը վրաս կը բաւալի, լեցում՝ առած զահանդանինով.
Կը բալեմ զոգ երազի մէջ, առանց ինչո՞ւն լոկ գիտնալու:

Ա՛խ, ո՞վ երկինք առաջնորդէ պիտի արդեօֆ իմ խորհուրդներս,
Ո՞վ իմ հակասս նետ արելին ներթև պիտի զուարքացընէ.
Ո՞վ մըղձկըւած լանջին կըրկին ազատութիւնն իր պիտի տայ:

Շաղիկներով պըսակազարդ պիտի անցնին ողջ զարոնեներն.
Յեսոյ նրակէզ ամառներն, յեսոյ առուները ծանրաբեռն.
Յաջորդաբար պիտի անցնին, առանց սակայն բովելու սիրս.

Լըբուած, ամէն կողմերու վրայ՝ ոճակապով պարաւանդուած,
Մեռելատիպ այս ափին վրայ, ուր ինկած եմ ախորական,
Պիտի ոչինչ տեսնեմ, այլեւս, ամենուրէվ, այլ բեկորներս:

Եկո՞ւր Ասուած իմ, լեցնել անելութիւնն այս ամայի:

*

Կը խուզարկեմ քու դիտումներդ, ով Տէր, խորոնկ անձկութեամբ,
Հարցընելով միշ ես ինծի թէ դուն զիս ո՞ւր կը տանիս,
Աստանդական սաղարթին պէս, զոր կը հոսէ ռունչն հովին:

Բա՛քէ, երեմն երեմն ո՞րքան սոսկալի են համբորներդ.
Ուպէսզի ա՛լ աւելի լաւ տիրես ինծի, նախանձէդ,
Կոորտեցիր իմ հին բոլոր այն զօրափզ նեցուկներս...

Ես որ ընդ միշ կը սնանէի ազատակամ հմայքներով
Անցայ ա՛յնան խիս փորձերէ, ձըմեռին չափ դրժնդակ,
Որ սառեցաւ իմ ներսիդիս բանասեղծի նրայրս անզամ;

Ե նշ նորանոր տաճամբներ դեռ պիտի զբանես դուն, ի՞նչ սուր
Պիտի արդիօֆ, ա՛խ, յօւստէ իմ մէջ նոզիս խայտագուարն.
Ո՛վ բըռնակալ սէր, ոյր գորովն աղետաբեր է նոյնքան:

Զես կըրենար բնաւ դուն զիս անօւուց հաւասարել քու չափիդ.
Դուն որ այն մէծ Սյալանուածն ես, ասուածային Ռւրացուածն,
Եւ սակայն, տ' ս, ի՞նչպէս նեզի պէս, մարդիկ զիս կը ծաղրեն:

Շատեր էին որ սիրեցին զիս, բայց ոչ ո՛վ կայ արդ քովս.
Խմասունները, անհանգիս, ինձի խէրիւ կը նային.
Երբ կը պարզեմ զայս, այն ատեն կը ձաղիկն սիրս նեզնանեռվ:

Ու կը հաւտամ դեռ միայն քու դիտուններուդ յապաղած:

*

Կը փափաքիմ հանգըստանալ բըլութերուն վըրայ սուրբ.
Զի ընդ երկար ես բալեցի, ուղիներէն մարդկային.
Քու բեւեկնի ծառերուդ մէջ առաջնորդէ՛, Տէր զիս, Տէր:

Արքան Գաւիր, յոզնած, զացեր էր փընտելու այն հացերն,
Որոնիք, ուուր պահուած էին, Տապանակին քով ուխտին.
Դուն միայն, ո՛վ Հաց կենդանի, կըրենաս մեր բաղցն ամոնել:

Ո՞հ, առաջուց հաւակուած մեղմ արքեցութիւնն երկնիքն,
Արտազեղում հրանոսական, զալտագողի արտասում.
Հոգեզմայլանք մահահանգոյն, տարփատենչանք լրոելեայն:

Սըրժի այնման մէծ պարզութիւնն, որ կըրենայինք իսկ ըսել
Թէ մեր նոզին, աշխարհէ իր մեկուսացման մէջ, եղած
Է նիշդ նըման այն բըռչունին, որ կ'երգէ խորն անտառին:

Անհաւասիկ, մեր մէջ, արդէն կը դողդղայ թեւ մ'անժանօր.
Աննառելի Գեղեցկութիւնն մեզ կը բաւէ, ու երբեմն
Մերկատեսիլ ձըմարտութեան վեն փայլակն ալ կը գըլէ:

Ա՛խ, Ասուած իմ, ո՛րքան նըզօր եւ բափանցանց է քու խօսդդ.
Ո՛վ բաղց անդունդ, անձրս՝ հոզիս նեզի է լոկ ծարաւի.
Փեսայ, ես միշտ պիտի ապրիմ քու օրէմիդիդ տակ հակած:

Տէր նախանձոս, քու նուիրական զիւերիդ մէջ ծածկէ զիս:

LOUIS DE CARDONNEL

Թրգմ. Բ. Ե. Դ.



ՊԱՏՄԱԿԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ

ՀԻՆ ՀԱՅԵՐԻՆ ԶԵՌԱԴԻՐ ԳՐՈՒԱԾ 1683-ԻՆ^(*)

Սիսնի այս թիւով կ'աւարտեմ ձեռաւ-
զըիս արտագրութիւնը։ (Էջ 126ա. —)

«Վասն Յարուբեան Տանարի Աւազ Խորանին»

«Հանդէպ Նախսկին դրան սրբազնա-
սուրբ գերեզմանին Քրիստոսի, երեխ լայ-
նածիգ և բարձրաբերձ կամար մի, յորմէ
կախեալ գոն Ե (5) մեծամեծ կանթեղոյ ի
ֆռանգ ազգէ, և ի ներքոյ այնմ կամարին
գոյ երկաթեայ ճաղս և զուռն աւագ խո-
րան եկեղեցոյն ի նմո, որով մատնեն յե-
կեղեցին, որ է յոյժ ահեղատեսիլ և ահարկու-
զի ունի յատուե գմբէթ մի կարի բարձրա-
գոյն, և խաչկալս ոսկեզօծ յոյժ լայնածիգ։

«Եւ երկայնութիւն եկեղեցոյն յարեւ-
մից յարեւմուսու ձի (120) ոտնաչափ, եւ
լայնութիւն Ծ (50) ոտնաչափ, և յաջմէ և
յահեկէ գոն աթոռք շարադասեալք ըստ
սովորութեան Յունաց։ Եւ ի դասագլուխքն
աթոռք պատրիարքոց նոցին, սոկեղեղով
զարդարեալ, և յաջմէ կողմանէ զոյ եւս
փոքրիկ ամբիոն մի, յորում լնթեռուսն
յաւուր հանդիսից զաւետարանն սուրբ։»

«Եւ յետկոյս մեծի խաչկալին զոյ սե-
ղան մի պատարագամատոյց սոկեզատ կո-
թուղիկէիւ զարդարեալ, և բոլոր սեղա-
նոյն գոն աստիճանք կամարածեք յորս
նստին կարգաւորք ի ժամ սուրբ պատա-
րագին։ Նաև ունի Գ գրունք ևս, յաջմէ
և յահեկէ, յորոց մինն ելանէ ի սուրբ
Գողգոթայ Ձ (10) աստիճանաւ գէպ ի հա-
րաւակողմն, և է բոլոր եկեղեցիս այս ի
ձեռն Յունաց ազգին։»

«Վասն Սուրբ Գողգոթային ուր խաչեցաւ
Քրիստու։

«Լեան զըմոսոյ, որ կոչի Գողգոթայ,
որ եղեւ զենարան և սպանդարան անարատ
գաոխ տեսան մերոյ Յիսուսի Քրիստոսի,
ունի կրկին ճանապարհ ելանելոյ, մինն
յաւագ խորանի եկեղեցոյն, որպէս ասոցաք

ի վերոյ, և միւսն ելանէ մերձ ի պատանա-
տեղոյն յարեւեան կողմանէ։ Վասն զի
անջատեալ ի պատանատեղոյն, և ընթաց-
եալ զէպ յարեւելս Խ (40) ատնաչափ երեի
աստիճան մի ԺԲ (18) սոտամբ, որով ելու-
նեն ի սարսափելի սուրբ Գողգոթայն, յո-
րուրմ զոն Բ սեղանք, մինն փոքր, բայց
միւսն մեծ և ընդարձակ որոյ առաջեն տե-
սանի տարածման տեղն կենարաբին մերոյ,
յորում մերկ մարմնով տարածեցին զտէրն
մեր։»

(Ասկէ վերջ Սարգիս Վարդապետ
վրիժաշունչ տողերով կը նկարագրէ Յի-
սուսի տանջութիւլը մինչեւ Էջ 130ա, ուրկէ
վերջ կը շարունակուի։)

«Այժմ տարածման տեղն է ի ձեռս
Ֆունգաց ազգին, որ մանրուշար քարամբ
յօրինեալ պատուի և մեծարի Ժ (10) մըշ-
տավառ կանթեղիւ, և ունի լուսամուտ
մի, ի կողմն հարաւոյ, որ հայի փոքրիկ
եկեղեցին կոչեցեալն սզաւոր աստուածա-
ծին, որպէս ասացաւ ի վերոյ։»

«Իսկ այն ամենասուկալի տեղն որ
կանցնեցուցին զիաշն տարածեալ Քրիս-
տոսի ի վերա, է ի ձեռս Յունաց ազգի,
որ կանցնեցուցեալ են, խոչ մի բարձրա-
գիտակ, և պատկերն Քրիստոսի նկարեալ
ի վերա, տարածմամբ ձեռացն և ստից,
որ տեսողաց սրտիկն և հոգեկն խորովին
ի դառնակալիք և աղէտալի տեսութեան
տեղոյն և խաչին։ Եւ զոյ յաջմէ և յա-
հեկէ խաչին Զ Զ (վեց վեց) մշտագառ կան-
թեղս, եւ ի հարաւակողմն տեղոյն զոյ
պատուեալ վէմն, որ յաւուր խաչելութեան
Հանդուրժեալ շարչարանաց փրկչին, պա-
տահցաւ յերկուս մասունս, որպէս յի-
շատակեն աւետարանիչքն։»

«Եւ երկայնութիւն տեղոյն, եթէ տա-
րածման և եթէ բարձրացուցման, հրամի-
սոյ առ հարաւ Խ (40) թզաչափ է, և լայ-
նութիւն յարեւելից յարեւմուսու ԼԵ (35)
թզաչափ։»

(Ասոր կը յաջորդէ «Աղբ սուրբ Աս-
տուածածնայ, որ ասէք ի ժամ խաչե-
լութեան միածնի խւրոյ», երկառզ տունե-
րով, 11 տաւն։ Ասկէ վերջ «Երգ առ սուրբ
Գողգոթայն վեց տաւն, մինչեւ Էջ 132բ
տող 8. տանց առաջին գրերը կը կապեն
ԱԱՐԴԻՍ։ Ասկէ վերջ «Աղօթք ի Սուրբ
Գողգոթայ», մինչեւ Էջ 133ա։) (Էջ 133բ. —)

(*) Եարունակութիւն Սիսնի 1931 նոյ. ի թիւէն։

«Վասն Ադամյա Գերեզմանին»:

«Ի ներքոյ Գողգոթային տեսանի եկեղեցոյ նման տեղ մի, որոյ գուռն է ի ներքուստ մերձ սուրբ պատանատեղոյն, որ յորժամ մատանս ի գրանէն՝ յաջմէ և յահեկէ եղեալ գոն Բ մեծամեծ գերեզմանք, որք են Ֆուանկաց թագաւորի տապանք որպէս գրեալ տեսանի յիշատակարանքն ի վերա վիմի տապանաց: Եւ զոյ անդ սեղան մի պատարագամատոյց Յունաց ազգին: Եւ յետկոյս սեղանոյն երսի ի յորմն պատուհան մի, երկաթեայ ճաղիւ փակեցեալ, որ ասի թէ անդ ամփոփեալ սոկերք նախահօրն Աղամայ, ի Անմայ որդոյն Նոյեայ նահապետին, յորոյ վերա խաչեցաւ Քրիստոս, և ենեղ զարիւնն իւր անընթի ի վերա գաղաթանն Աղամայ, և փրկեաց զնա ծննդոքն իւրովք ի պարտուց մեղաց և ի ձեռացն սատանացին:»

«Եւ մերձ սեղանոյն ի հարաւ կուսէ տեսանի գերեզման մի կցեալ ի յորմն եկեղեցոյն, որ ասի զոլ գերեզման Մելքիսեդէկ քահանացին, որ ել ընդ յառաջ Արքամու հացիւ և գինեաւ, և օրհնեաց զԱրքահամ, յորժամ դարձեալ էր ի կոտորածէ թշնամեաց:»

«Վասն փոււ պսակի սեղանոյն»

«Եւ ելեալ ի վերոյ ասացեալ տեղւոյս, և ընթացեալ դէպ յորենելս, անցանելով ընդ Գողգոթայն, երսի բարձրագիտուկ կումար մի անկիւնացեալ ի մէջ որմոյ, եւ փայտեայ ճաղիւ փակեցեալ, և ունի փոքրիկ զուռ մի, որով մտանեն ի ներս, և զոյ եղեալ ի մէջ այնմ կամարին սիւնն չարչարանաց, յորոյ վերա նստուցեալ զՔրիստոս ի տան Պիղատոսի եւն: . . . Վասն որոյ այն սեհանն վերա զոյ սեղան պատարագամատոյց, որ ասի Փուշ Պատկ, և է ի ձեռս Յունաց ազգին, որ պատուի Գ մշտավառ կանթեղիւ:»

«Վասն Լուսաւորչայ Եկեղեցոյն:»

Եւ աստի հետացեալ իր Ժ (10) ստեաչափ, զոյ աստիճան մի որ իջանէ Լ. (30) ստամբ ի Սուրբ Գրիգորի Լուսաւորչայ եկեղեցին, որ է գմբէթաշէն ի վերա չորից սեանց կառուցեալ, և ունի երկայնութիւն

և (45) ստեաչափ, և լայնութիւն և (40), և վասն այն կոչի Սուրբ Լուսաւորչի անուամբն՝ որ սուրբ հայրն մեր Գրիգորիսոս, յորժամ եկն ի Սեպուհ լեռնէն յուխտ և երկրապութիւն սրբոյ Աստուածընկալ գերեզմանին Քրիստոսի, յայնժամ է (7) ամաս մնացեալ ճզնեաց, և յետ է ամաց եմուտ ի սուրբ գերեզմանն, և խնդրեաց յԱստուածոյ, զի ակներե և յայտնի բղիւթցի լոյսն ի սրբազնասուրբ գերեզմանէն, որ ի նոյն ժամայն որոտալով ի ներքուստ կողմանէ արտածաւալեցաւ լոյսն ի սուրբ գերեզմանէն, որ մինչեւ ցայսօր զնոյնն ներգործի ազօթիւք սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին: Եւ ունի Բ սեղան մինն յանուն սուրբ Լուսաւորչին, և միւսն յանուն Սրբոյն Յովհաննու կարապետին և է ի ձեռս Հայոց ազգին:»

«Վասն Գիւտ Խաչին»

Եւ սուրբ լուսաւորչի սեղանոյ յաջկողմանէ զոյ աստիճան մի ԺԱ. (11) ստամբ, որ իջանէ ի վիմափոր այրն, յորում արկեալ էին տիրասպան Հրէայքն զԱստուածընկալ Խաչն Քրիստոսի Աստուածոյ մերոյ, ընդ խաչերաց երկուց աւազակաց, և կուտեալ էին լեռնանման ի վերա նոյա զալցիւսն բոլոր քաղաքին, որ յետ ժամանակի, ձեռամբ մեծահաւատ սմբուհոյն Հեղինեա պեղեալ զալցիւսն դատանեցեալ եղեւ խաչն փրկչական, որ այժմ տեղն այն ուր զտանեցաւ՝ պատուի ի Քըրիստոնէից, և է ի ձեռս Ֆուանկ ազգին, որ զարդարեալ են միով սեղանիւ, և շարանիւ կանթեղաց:»

«Վասն հանդերձ բաժանման խորանին»

«Ելանելով ի սրբոյ Գիւտ Խաչէն դէպ ի վեր, եւ հակեալ ի կողմն հիւսիսոյ, տեսանի մատուռ մի փոքրիկ՝ միով սեղանիւ, որ ասի հանդերձ բաժանումն, զի ի ժամ խաչելութեան Քրիստոսի, զինուորքըն Պիղատոսի տուեալ զհանգերձո և ըղհանգերձո և զպատմուճանն Յիսուսի . . . եւն, եւն: Եւ այժմ տեղս այս է ի ձեռս Հայոց ազգին, որ լուսաւորի մշտավառ կանթեղիւ:»

«Վասն Պունկիանոսի Խորանին»

«Եւ ընթացեալ ի հանգերձ բաժանմանէն սակաւ ինչ զէպ ի հիւսիս, գտանի փոքրիկ մատուռ մի ես, միով սեղանիւ, որ է տեղի զըզջման Պունկիանոսի հարիւրապետին... եւն եւն... Եւ այժմ տեղն այն զդշման է ի ձեռու Յունաց, և լուսաւորի Պ կանթեղիւ:»

«Վասն Երրորդ բանին Քրիստոսի»

«Ի վերոյ ասացեալ տեղոյս ընթացեալ սակաւ ինչ զէպ յարեմուտոտ, գտանի մըթագոյն յարկ մի, որոյ երկայնութիւնն է ի (20) թզաչափ, և լայնութիւն ԺԲ (18) թըզաչափ, և ասի Երրորդ բանտ Քըլստոսի, զի առաջին բանտն եղեալ է ի տան Աննա քահանայապետին. Երկրորդն ի տան Կայիրափայ քահանայապետին. Եւ Երրորդն աստ՝ որ ի ժամ խաչելութեան արդիւցին զՔրիստոս, մինչև պատրաստեցին և ձեւակերպեցին զխաչն չարչարանաց, և այժմ տեղս այս է ի ձեռու Յունաց ազգին և լուսաւորի Պ կանթեղիւ:»

«Վասն Ֆուանկաց Եկեղեցոյն»

«Եւ ի սուրբ բանտէն զատեալ և Ընթացեալ սակաւ ինչ զէպ յարեմուտոտ, պատահի եկեղեցին Ֆուանկաց, բայց յառաջ քան զմտանելն յեկեղեցին՝ առաջի դրանն զոյ ատեան մի, և ի մէջտեղն այնմ ատենին եղեալ է սպիտակ բոլորակածեւ մարմարոնեա վէմ մի, որ ասի տեղոյն այնորիկ սուրբ պարտէզ, քան զի՝ յետ յարութեան ինքն Քրիստոս ի կերպ պարտիզպանի անդ երևեցաւ Մարիամ Մագդաղենացոյն, որ ի մերձենալն ասաց. Մի՛ մերձենար յիս զի յեւ եւս ելեալ եմ առ հայրն իմ, որպէս յիշատակի ի սուրբ ոււետարանին: Վասն օրոյ յարեւելեան կողմն նորին շինեալ է սեղան մի պատարագամատոյց ի Ֆուանկ ազգաց, յանուռ Մարիամ Մագդաղենացոյն, և լուսաւորի Բ կանթեղիւ, որոց մինն է Հայոց ազգիս, եւ միւսն է Ֆուանկաց:»

«Եւ անտի ելեալ Պ աստիճանաւ մըտանեն յեկեղեցին Ֆուանկաց, որ յանուռ սուրբ Աստուածածնայ. զի յաւուր խաչելութեան սուրբ Աստուածածին անդ յու-

շաթափ եղեալ է, տեսանելով զանտանելի չարչարանս որդոյն միածնի, վասն որոյ կառուցեալ է եկեղեցին յանուռն սուրբ Աստուածածնա: Եւ ունի Պ սեղան, որոց մինն է սուրբ Աստուածածնա անուանն, յաջակողմեանն՝ սուրբ Խաչի անուանն, զի ի վերա սեղանոյն գոյ պահարան մի փոքրիկ, յորում եգեալ կա մասն կենաց փայտի: Եւ ի ձախակողմեան սեղանի եղեալ կա չարչարանաց սեան կէսն, յորում կապեցին զՔրիստոս ի տան Պիղատոսի, և ձաղեցին անօրէն զինւորքն անողորմարար, վասն որոյ սեղանն այն ասի չարչարանաց սեղան: Եւ եկեղեցոյ երկայնութիւնն է ԼԳ (33) ստնաչափ, և լայնութիւն իմ (28) ստնաչափ:»

«Եւ ի մէջ եկեղեցոյն ելունն ի վերնատունն, լոր է բնակութիւն և տեղիք իւրեանց, զի անդ բնակին ի մէջ սրբոյ յարութեան եղեալ միաբանք նոցա:»

* * *

«Ահա այսոքիկ են որք գտանին ի մէջ սրբոյ աշխարհամատրան տաճարի Յարութեան ՔՔիստոսի Աստուածոյ մերոյ, զոր մի ըստ միոյէ համառօտակի պատմեցաք ըստ կարի մերում, ի փառս խաչելոյն, և յարուցելոյն ի մեռելոց որում փառք յաւետեանս յաւիտենից, ամէն: (Էջ 140ա վարէն տող 7 կը սկսի. —)

«Վասն ցաւալի հանապարհին որով անցուցին զՔրիստոս, եւ բերին ի սուրբ Գողգորայ:»

«Յարեւելեան կողմն սրբոյ քաղաքին և մերձ գրան պարսպին, որ կոչի գուռ Բենիամինեան, որպէս ի վերոյիշեցաւ՝ է տունն Պիղատոսի, զոր այժմ քաղաքապետքն բնակին զօրօք իւրեանց: Եւ Պիղատոս անդ արար զգատաստանն եւ դատապարտեաց զՔրիստոս ի մահ, և ետ ի ձեռու Հրէից զի խաչեցի:»

«Եւ մերձ սորա զոյ տուն մի եւս, որ յառաջազոյն եկեղեցի եղեալ է, զի նըշանք պատկերաց զեռ եւս երևին, բայց այժմ աւերեալ այլազգաց ախոռ են արարեալ, զոր յաւուր չարչարանաց զինւորքն Պիղատոսի առեալ զՔրիստոս, տարան ի տունն այն... եւն:»

«Եւ սակաւ ինչ հեռի ի յայսմ տեղոյս, զոյ կամար մի ձգեալ ի վերա ճանապարհին, որ ասի թէ այն գաղանաբարոյ զինուորքն յետ ձագելոյն, եւ կատակելոյն բերեալ ի յայս կամարի տեղն զբիսատոս, և ցոյց ետուն ամբոխին Հրէից, զոր տեսին ձայն բարձեալ աղաղակեին և ասէին. Ի խաչ հան զդաւ»

«Եւ անտի ընթացեալ սակաւ ինչ դէպ յարեմուտս, գտանի բաղանի մի, յորում առաջի զրանն՝ կա ընկըզմեալ մնձ մարմարոնեա սիւն մի, որ ասի թէ յորժամ Քրիստոս բարձեալ զիսաշն զնայր ի Գողգոթայ, անտանօր պատահեցաւ Սիմոն Կիւրենացին . . . եւն եւն»:

«Եւ անտի եւս բաժանեալ ելանելով ի վեր դէպ յարեմուտս պատահի տեղն այն զոր յառաջազոյն զուռն քաղաքին անդ եղեալ է, զի Գողգոթայ տրատորոյ քաղաքին էր, զոր այժմ սիւն մի կանզնեցուցեալ ի յայնմ տեղուջ իրը նշան տեղոյն, ասեն պատմագիրք, թէ ի հնում ժամանակի ամէն չարագործաց և մահապարտաց վճռոյ զիրն ի յայնմ զրանն վերա գնէին, որ ո՛վ ոք մտանէր և ելանէր ի քաղաքն ընթեռնելով զզիրն՝ տեղեկանայր չարութեան մահապարտին, որպէս արարին Քրիստոսի. անդ եղին զի ամէն ոք ծանիցէ զպատճառ մահուան նորոյ յորժում գրեալն էր այսպէս: — Յիսուս Նազօրիցի կործանիչ ազգին, քամահոր կայսերն, և սուտ մնսիայ, որպէս վկայութեամբ մեծամեծաց ազգին իւրոյ հաստատեցաւ, տարեալ լիցի առ տեղին հասարակ պատճոց, և այսպանմամբ ի մէջ երկուց աւազակաց խաչեսցի:»

«Եւ անտի անցանելով մթազոյն ճանապարհաւ, և հակեալ կրկին յարեմուտս հոսանի ի սուրբն Գողգոթայ, ի տեղի խաչելութեան Քրիստոսի Սստուծոյ մերոյ:»

Վասն տան Յովակիմայ եւ Աննայի ճնողաց սուրբ Աստուծածնին»

«Մերձ տանն Պիղատոսի, և ի կողմն յարեկեան է տունն Յովակիմայ և Աննայի ճնողաց Սուրբ Աստուծածնի, որ յառաջազոյն մնձամէն և զարմանակերտ եկեղեցի եղեալ է, յանուն սուրբ Աստուծածնի, բայց այժմ զանագացին է ի կողմն հարաւոյ, երկայնապիր դէպ ի հիւսիս, զմբէթն սագաշն և մէջն Դ դաս մնձամէ մարմարոնեան քարաբեցեալ է և մնձամէ լուսամտօք պայծառացուցեալ է: Խոկ միւս աղօթանոցն է ի կողմն հարաւոյ, երկայնապիր դէպ ի հիւսիս, զմբէթն սագաշն և մէջն Դ դաս մնձամէ մարմարոնեան սիւնք շարասիաւ, եւ ևս շուրջ բոլորն տաճարին գոն բազում և անթիւ իրճիթո, և փոքր փոքր աղօթանոցս, և մնձամէ ջրհորս, և այլ բազում շինուածս, որ մի ըստ միոջէ պատմելն է կարի ձանձրութիւն լուսացգ, և ընթերցողացգ: Վասն որոյ այսքան համառօտ պատմութիւնս բաւականացի, որովհետև ի Քրիստոնէից

լազգիքն տոեալ և խրեանց աղօթանոց են արարեալ. սակայն վասն երկւողի հրաշլց, ոչ ոք կարէ բնակիլ ի նմա, վասն որոյ այնպէս ամայի թողեալ են, միայն վասն ուխտաւորաց բանան որք կամմեցօղք զնան սուրբ Աստուծածնայ ծննդեան տեղըն ուխտ կ'առնեն, որ է խորագոյն այր մի գեղեցիկ, ուր զոյ դեռ ևս սեղան պատրագիւ»

«Վասն տանարին Սողոմոնի»

«Մերձ տանն Յովակիմայ, և յարեկեան գրան քաղաքին զոն դրունք տաճարին Սողոմոնի արքայի, որ է ինքն մնձ և ընդարձակ, զեղեցկաչն և լայնադիր, թէպէտ ի ժամանակս Սողոմոնի յորմէ հիմնարկեցաւ հրամանաւան Աստուծոյ էր յոյժ առաւել զեղեցիկ, եթէ ձեռվ, և եթէ պայծառութեամբ և փարթամութեամբ որ մինչ զի ի ներքոյ արեգական՝ ոչ գտանիր այնպէս իմաստնակերտ և հանճարաշչն շինուածք, և յօրինուածք որպէս պատմէ Աստուծածունչն մի ըստ միոջէ, բայց յորմէ հիտէ քանիցս անգամ աւերեցաւ և շինուած վսան որոյ այժմ ոչ է այնքան որքան յոռաջ մինչ էր. այլ սակայն ի ժամանակիս շինուածոց միջին ևս է զեղեցիկ, և անըման, զի ունի երկոստասան դրուսն յորոց մինչն է յարեկեան կողմն, որով ևմուտ Քրիստոս քառասնօրեայ ի տաճարն . . . ևն . . . որ այժմ ևս փակեցեալ է ի յայլազգաց, ոչ ոք ելանէ և մտանէ: Նաեւ շինեալ են Բ մնձամէ աղօթանոցս որոց մինչն է ի մէջտեղն բօլորածն բարձր գըմբէթիւ և բոլոր որմունքն ներքուստ եւ արտօքուստ շինելեն և զոյնզգոյն մարմարոնեան քարաբեցեալ է և մնձամէ լուսամտօք պայծառացուցեալ է: Խոկ միւս աղօթանոցն է ի կողմն հարաւոյ, երկայնապիր դէպ ի հիւսիս, զմբէթն սագաշն և մէջն Դ դաս մնձամէ մարմարոնեան սիւնք շարասիաւ, եւ ևս շուրջ բոլորն տաճարին գոն բազում և անթիւ իրճիթո, և փոքր փոքր աղօթանոցս, և մնձամէ ջրհորս, և այլ բազում շինուածս, որ մի ըստ միոջէ պատմելն է կարի ձանձրութիւն լուսացգ, և ընթերցողացգ: Վասն որոյ այսքան համառօտ պատմութիւնս բաւականացի, որովհետև ի Քրիստոնէից

ոչ ոք կարէ մտանել և տեսանել, վասն երկիւղի այլազգեաց, զի մեծ վնասու հաւսուցանին մտանողաց:»

«Վասն սուրբ Հրեւսակապեսու մեր վանիցն»

«Եթ. Յակոբայ վանքին յարեւելուն կողմըն և մերձ պարապին, զոյ վանք մի փոքրիկ Հայոց ազգի, որ ասի սուրբ Հրեւսուկապետ, զի էր տեղն այն յառաջազոյն Աննայ քահանայապետին տունն, որ յորժամ զիրիստոս ըմբռնեցին նախապէս առ Աննայ քահանայապետի տունն ըերին, որպէս պատմէ Յոհաննէս աւետարակիչն, և նախկին չարչարանք անդ ետուն, ի բանտի գնելով և ի ծիթենի ծառն կապելով, որ մինչև ցայս օր կայ ծառն այն ծիթենի, ի պարծանս Հայոց ազգի, որ պատուի և մեծարի ոչ միայն Հայոց ազգէս այլ և յամէն ազգաց Քրիստոնէց, մինչ զի այլազգիքն ևս զայն վանքին ձիթենյ վանի առն, զի բազում հրաշո եղեալ է յայնմ ծառէն և լինի մինչև ցայսօր ի հիւանդս և ի ցաւագնեալս:»

«Եւ եկեղեցին կառուցեալ է ի վերայ չորից սեանց սագաէն, գեղեցիկ և քաղցրատես: Եւ ունի զերկայնութիւն ինչ (47) ոտնաչափ, և լայնութիւն ինչ (28) ոտնաչափ: Նաև ունի ե (5) սեղան պատարագամատոյց, մինն աւագ խորան, նորեալ յանուն սուրբ Աստուածածնայ, յաջմէ...»

... (այս վերջի թերթին կէսը պատուած ըլլալով էջ 146ա-ի ստորին 5 տողերը կը պակսին. որով կը շարունակեմ յոջորդ էշին՝ այսինքն էջ 146բ. ի. վերէն)

... ուր եղին զկենարարն մեր Քրիստոս, միով սեղանիւ, և հարաւային կողմն զոյ աւանդատուն մի ուր շինեցեալ է սեղան մի ես յանուն սրբոց Հոխիսիմետն կուսից: Եւ ի մէջ վանից գոն բազում խցերք ուր ըլլակին ապաշխարող պառաւունք, և յամէն թ շարաթի անդ գնոն հասարակ եւ անդ առնեն զանմահ պատարագն առ ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց...»

Աւելի վերջը չի կարդացուիր, թերթին ստորին մասը պատուած ըլլալով:

Չեմ զիտեր նաև թէ ձեռազրին նիւշը հոս կ'աւարալ⁰ թէ ոչ. ասկէ վերջ կայ վերջին պարապ թուզթ մ'ալ որ կրնայ սովորական ներքին պահանակին ալ նըսկատուիլ:

* * *

Այսպէս ամբողջութեամբ զրեթէ արտազրեցի Գիրց Պամուրեան Երուաղիսայ Ժու զարու ձեռազրիր նկարագրան գրութիւնը: Հոն կայ Ժէ զարու վիճակը սուրբ տեղեաց, բաւական մանրամասնութեամբ և ճշգրտորէն նկարագրուած Սարգիս Վարդակական գաղաքատէ, որուն ինքնութիւնը ինձի կը մեայ անձանօթ: Թէեւ ներքին կողքին խորագրութեան մէջ ցոյց չէ տրուած իր հեղինակ Սարգիս վարդապետը, այլ միայն Արաւակնալ յունանէն Բանապիր Սպասաւոր Մրոյ Երուաղիսի կ'ըսուի, սակայն նկամի առնելով Սարգիսի և Սարգիս վարդապետի հեղինակութիւն եղող, և նիւթին ու անզին պատշաճ տաղերուն կանոնաւոր և քիչ մը առատ գոյութիւնը ձեռազրիս մէջ՝ կը համարձակիմ անվարան Սարգիս վարդապետը նաև նկատել հեղինակը նկարագրութեանց, և զինքը կը նոյնացնեմ Յումկաննենի Բումկաննի Բանապիրին հետ:

Սարգիս վարդապետ, բոլորանուէր միաբան Ս. Սաղէմի, ժամանակակից է եղած Գրիգոր Պարոնտէր Գանձակիցի պատրիարքին, նաև ապրած է մինչև Եղիազարի օրերը. զուցէ ձեռազրիս այս 1683եան օրինակութիւնն ալ իր կողմէն եղած է անդ յերուազէմ:

Սարգիս վարդապետս չեմ կարծեր որ կարելի ըլլայ նոյնացնել Սարգիս վարդապետ Եւղոկիացի (Սահէթճի)ի հետ, որ ծընած է 1651ին և մեռած 1725էն վերջ(*), Պարզապէս որովհետեւ Երուսաղէմի Պատմութեան հեղինակը, իր իսկ տողերուն համաձայն, ժամանակակից է եղած Գրիգոր Պարոնտէրի, երբ ան կը նորոգէ Ս. Յակոբի Վանքին արտաքին երկաթ զուռը: «Մանաւանդ որ յայս ամի ձեռամբ Տևառն Գրիգորի Պատրիարքի արոյ յաղայիս, նորոգեալ ի հիմանէ» (գուռը և իր կամարը): — Գրիգոր Պարոնտէր պատրիարք եղած է 1613—1645, որով վեց տարի աւելի առաջ Սարգիս վարդապետ Եւղոկիացիի ծնունդէն:

Ալիքիրա, Փանզան, Ս. Տ. Ա.

1930 Ապրիլ

Յ. Քիրիժեան

Վ. Ե Բ Զ

(*) Կենսագրական նօթերը տե՛ս Մկրտիչ եպուադիմի: Աղանունիի Միարանք և Այցելում Հայ Երուաղիսայ:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԴԱՐՁԵԱԼ ՀԱՅԵՐԷՆԻ ՀԱՐՑԵՐ

(Պատասխան Հ. Ա. Դազիկեանին)

15. Խոյնդոս և նման ձեւերը (առագնթաց, գերնտափր, հիւրնկալ, և այլն թռւլատրելի համարած էի, քանի որ՝ ինչպէս ստուհակ, ստոր, ստոյգ, ստեղծել և այն բառերուն սկզբի ըթը ինկած է, այնպէս ալ խոչ-ընդ-ստ բառին երկրորդ բարդօնը եղող ընդ-ին ըթն ալ կրնանք ձգել. և աւելցուցած էի թէ փոքրիկներու դասագրքերուն մէջ այդ ըթը կրնանք թռղուլ զիւրութեան համար. Այս մանկավարժական ամենապարզ սկզբունքը, չեմ հասկնոր ինչպէս, հրաշագօր կարողութիւն մը ունի եղեր Հայր Արսէնի երկիծական տաղանդը մտրակելով զայթիգոյթ վարգելու, և հետեւեալ զլուխ-զործոց տողերու խոտորանքին մէջ նետելու զինք. «պարսնը մոռցեր է զնել թէ պատանինսի՞ն ինչպէս պիտի զրեն, նոյնպէս ծերերը, նաև օրիորդներն ու հարսերը, և պարոնները. ասոնք ո՞ր ձեւին պիտի հետեւին, ըթո՞վ պիտի զրեն թէ առանց ըթի...» (կախման կէտերը իրն են): Յամենայն դէպս եթէ անոնք Հ. Ա. Դ. ի կարգ մը թիւր արամարանութեանց, անհիմ մերժումներու և հերքումներու և ակներեն հակասութեանց բաւեիզին մէջ իյնան՝ խօսպէս որ հարցնելիք բաներ պիտ' ունենան....:

Խոյնդոս ձեւին ճիշդ ու ճիշդ նման ունինք նաև՝ առ(ը)նչութիւն, առնչակից (իմէ բառէն), ղեակ, ղեկ (ուզ ղեակ), ղրկել (ուզարկել), յղել (ուզի-էն), որոնց մէջ կը տեսնենք բառասկզբի ճայնաւորներու անկումը: Ահա թէ ինչո՞ւ հայ տղոն վրաս պիտ' արգահատի, ըստ Հայ Արսէնի պատգամին:

16. Յենած և ուսանած բառերը թռւլատրելի համարած էի, իմաստով տարրեր երանգ մը ունենալուն համար յիշած և ուսած բառերէն: Հ. Ա. Դ. ասոնց դէմ ոչ մէկ փաստ չտար, և սակայն ... կը պատասխանէ դարձեալ, ըստ իր սովորական էկապերուն:

* * *

ՆՈՐ ՀԱՅԹԵՐ.— Վերոյիշեալ կէտերէն զատ Հայր Արսէն կարգ մը նոր հարցեր ալ կը յուզէ.—

1. Թուլատրելիք սխալ է, կ'ըսէ, շիտակն է թոյլատրելիք, քանի որ թոյլ բառը հօս մեղմ կամ մեղկ ըսել չէ, այլ թող տալ, թոյլ տալ: Ինչպէս պիտի տեսնենք՝ Հ. Ա. Դ. հաւկիթին մէջ մազ կը փնտոէ, բայց թոկ մը պիտի գտնէ . . . իր ստքին փաթթուողը՝ Թուլատրելիք-ը հայերէնի համաձայն ձեւ մ'է. նոյն թոյլ աւլ-էն ունինք նուեւ բուլարան և բուլացցանել որ թող տալ ալ ըսել է: — Գոյն ալ երկու իմաստ ունի, երփն և տեսակ, բայց երկու պարագային ալ ոյ կը գառնայ ու — զունաւոր և այսպունակ, հանգունակ: Այսպէս նաև կոյս՝ կուսանոց և կուսակալ: Երկու ձեռք զրուած կան նաև՝ յոյնութիւն և յունարէն, կոյտ=կուտ, կոյտապան = կուտապան, կոյրար = կուրարար, շոյտութիւն = շուտութիւն, շոյտանալ = շուտանալ, զրոյցասէր = զրուցասէր, ամենաբոյժ = ամենաբոյժ (այս վերջին հնչափոխումը քերականութեան սովորական հնչափոխման օրէնքին դէմ է, քանի որ վերջին բարդօնը չի հնչափոխուիր երբ իրմէ մասնիկ չկայ: սակայն այդ յառաջ եկած է մասնաւոր հնչարանական երեւոյթէ մը, որու մասին քննութիւններս այլ առթիւ):

2. Հինչ ձեւ սխալ է, կ'ըսէ Հ. Ա. Դ. և կ'ուզէ հունչ, առանց սակայն օրինակ մը տալու նախնեաց զորձերէն: Ոչ հինչին սխալ ըլլալը կը փաստէ, ոչ ալ հունչին՝ շիտակ: Միակ փաստը (իմա պատգամը) այն է թէ հինչ անճաշակ և տղեղ է, չսն զիտեր ո՞ր ողջմտութեան կամ զեղանչման օրէնքին համաձայն: Հինչ-ինչ պէս ունինք նաև՝ մինչ, պինչ, կոյնչ, ձոյնչ: Չեմ հասկնար թէ Հայր Արսէն ի՞նչ իրաւոնքով այս կոկիկ բառերը տղեղ և անճաշակ կը կոչէ, և հայ լիզուն կը նախատէ անտեղիօրէն: պատշաճ չէ իրեն ուղելի իր մէջբերումը. «որ քակէ զսահման հարց, հորցէ զնա օձ անպատիւ: Մինչ-ին նման կինչով անգլերէնն ալ բառեր ունի զորս տղեղ կոչողի չհանդիպեցայ դեռ: — inch, pinch, winch, finch, linch-pin:



3. Առարկ բառը սխալ կը համարէ Հ. Ա. Դ. մինչ (ականջը խօսի Հայր Արսէնին) հայերէնի համաձայն է նա. կ'ըսենք առաջարկութիւն = առաջարկ, ձեռնարկութիւն = ձեռնարկ, հիմնարկութիւն = հիմնարկ, ուստի և առարկութիւն՝ առարկ:

4. Բացադիօրին բառը սխալ կը գտնէ եւ կ'ըսէ թէ ատոր տեղը արդէն ունինք բացառաբար, բացառօրէն, սակայն իմաստի տարբերութիւն մը կայ որու զիւրաւ պիտի թափանցէ ընթերցողը: Գրած էի հայ ըրպրոցականին բացառիկօրէն ծանրաբեռնակալ ըլլալուն մասին: Եթէ ըսենք՝ բացառաբար ծանրաբեռնեալ, կը հասկցուի թէ զպրոցականը սովորաբար ծանրաբեռնուած չէ, միայն բացառութիւն ըլլալով մէկ անգամ ծանրաբեռնուեցաւ: Բայց իմ ըսել ուզածս այդ չէր: Բացառիկօրէն ծանրաբեռնեալ-ով կը հասկցուի թէ զպրոցականը արդէն սովորաբար ծանրաբեռնուած է, բայց այս անգամ շատ աւելի ծանր է իր բեռը: Բացառաբար՝ ժամանակական մակրայի իմաստ ունի, իսկ բացառիկօրէն՝ որակական մակրայի:

5. Կորչելի, կորչելի՛ սխալ կը համարէ, ըսելով թէ կորչել-ը հիւսէն ժառանգած ենք (զերջապէս լաւ բան մը որ հիւսիսէն եկած է), մինչ բուն բայց կորնչել է, որմէ կ'ունինանք՝ կորնչելի. (րիւրֆ ձեւն ալ հիւսիսէն եկած էր բայց ինք պաշտօնաց, հակառակ որ նախնիք քուրֆ գրած են): Կորչել-ին արմատն է կոր, չա-ն ալ յոււելեալ միջածանց մէ. ունինք նաև փակիլ՝ փակչել, կառ(չ)իլ, փախ(չ)իլ, սառ(չ)-իլ, զպ(չ)իլ, թաքնու՛ թաքչիլ՝ Այսպէս նաև կորիլ՝ կորչել:

— Եց ձեէն ալ նու-ի անկման օրինակներ ունինք. — երկնչել՝ երկչոտ, գանչել՝ զոչել, ճնչել՝ ճնչել, խոնչել՝ խոչոտիլ:

6. Անկորուսելի բառին դէմ կ'առարկէ թէ կորուսել բառ չունինք, պէտք է պարզապէս «կորուսելիք» գրել: Սակայն այդ երկուքին մէջ իմաստի տարբերութիւն կայ որու չի թափանցեր Հ. Ա. Դ.: Կորուսանի անցողական բայ է, իսկ կորուսել՝ չեղոք, կորուսելի-ն անցող, բայի ապառնի ընդունելութիւնն է, իսկ կորուսելիք-ը չեղոք բայի: Այդ երկուքին միջն որ քնանական բառ է անունը. (այս ո՞ւսը ինչ է, չըլլայ թէ . . . ուս թէ անութ ըսել կ'ուզէ): Անսկ չ'ըմբռներ, չ'ըմբռներ ձեւերը զըս

պակուցում, զարթում եւ զարթուցում, պատշաճում եւ պատշաճեցում բառերուն միջեւ:

Գալով կորուսանի-ին ան միջածանցի անկումին՝ հայերէնը ատոր շատ օրինակներ ունի. — լուծանիլ՝ լուծել, սկսանիլ՝ սկսիլ, զիջանիլ՝ զիջիլ, չիջանիլ՝ չիջիլ, եւայլն:

7. Սովորիլ-ը խորթ ձեւ կը նկատէ Հ. Ա. Ծ. ըսելով թէ հայ լեզուն ատանի ձեւի չի կրնար հանդուրժել. «ոչ մէկ բառ ունի հայ լեզուն որ բառին մէջը վր իրար զան»: (ուզզէ՝ հայ լեզուն ոչ մէկ բառ ունի ուր վ եւ ր իրար զան): Սակայն հայ լեզուն ունի այդպիսի բառ. — եւրոպական, եւրոպացի, Դաւրէծ, Տաւրոս, մաւրուտ, մաւրիտանացի, աւրել, Տաւրիկիան, որոնց մէջ էւեւն-ը բաղաձայն է ինչպէս իր գրած Rive = րիւ-ին մէջ: Անրիլ-ը աւելի նոր ձե է և սխալ չէ, սովորիլ-ն ալ հնագոյն ձեւն է եւ նոյնպէս սխալ չէ. հին հւնոր զիրար չին հերքեր ատոր կամ անոր քմայքը գոհացնելու: եւ հակառակ Հայր Արսէնի տարամերժութեան՝ երկուքն ալ լեզուին մէջ կը մնան, եւ ըստ պարագայի կը գործածուին. ու կը պատահի որ գործածութիւնը անոնց միջեւ երանգի տարբերութիւն ալ կը զնէ. այսպէս՝ համարել և համրել, հաւանիլ և հաւնիլ, վաստակիլ և վաստկիլ, վայելել և վայլել, ևայն:

Քերականական սխալներ. — Հայր Արսէն աշխաքան կը սիրէ հայ լեզուն որ ինքնինք չի կրնար զոպել զիս ալ խրատելէ, որպէսզի ես ալ . . . սիրեմ հայ լեզուն. (բան մը որու համար այնքան չնորհակալ եմ որքան պիտի ըլլայի եթէ թելազրէր որ անունս . . . զինազրով գրեմ): Սակայն տեսէք թէ ինչպէս Հայր Արսէն տարամարանութենէն, ուզզամիտ բանավէճէն եւ պատշաճ լեզուէն զատ, կը խոշտանգէ ու կը խեղդրոէ հայերէն խօսքին շոբաղասումն ալ. —

«Աղջմտութիւնը, օրէնքը, կանոնը այսպէս կը թելազրէ.» (ուզզէ՝ կը թելազրեն): «. . . զործը զայն (լեզուն) զիտալ զործածեն է.» (ուզզէ՝ զործածել զիտալն է):

«Այսպէս կ'արտասանէ ամէն հայ բերան, ուս թէ անուս.» (այս ո՞ւսը ինչ է, չըլլայ թէ . . . ուս թէ անութ ըսել կ'ուզէ): «Եսկ չ'ըմբռներ, չ'ըմբռներ ձեւերը զըս

կը կցէ իր մէջ բերած օրինակներուն, բնաւ կապ չունին անոնց հետ, որոնք բոլոր ուղղիդ ձեւեր են» (ուղղէ՝ . . . բոլորն ալ ուղիդ ձեւեր են եւ կապ չունին անոնց հետ.):

Որպէս թէ . . . չիմ։ — Հայր Արսէն սխալ կը համարէ այս ձեւը, եւ կ'ուղղէ՝ որպէս թէ շըլլային։ Իր առաջարկածը ուղղիդ է, բայց միւսն ալ ուղիդ է. կ'ըսենք՝ որպէս թէ հոս չէ, որպէս թէ հոս չէր, որպէս թէ հոս չեղաւ, որպէս թէ հոս չպիտ' ըլլայ, որպէս թէ հոս չպիտ' ըլլար, որպէս թէ հոս եղած չէ, որպէս թէ հոս եղած չէր, եւայլն։ Ասոնք բոլորն ալ շիտակ են։ Հ. Ա. Դ. պարզապէս ըսել կ'ուղէ թէ քանի որ Թրիէսթէն Վենետիկ կ'երթցուի, ուրիմն Միլանէն չ'երթցուիր։

«Եթէ դեռ քիչ մ'աւելի ուսումնասիրէր հայերէնը, յարգելով անոնց հեղինակութիւնը . . . ». Հոս անոնց գերանունին անունը չկոյ այդ 26 տողնոց պարբերութեան մէջ. զայն գտայ վերոյիշեալ խօսքէն 15 տող վեր նախո՞րդ պարբերութեան մէջ . . . :

Մի քանի քերականական սխալ ալ արդէն նախապէս տեսանք։

Տգիտութեան պատճառով չէ որ ըրած է Հայր Արսէն այս սխալները, այլ (ըստ իս) իր գրածին մէջ չափազանց հսականութիւն զնելով։ Բնդդիմախօսին զարնելիք քար մը գտնելու համար նա նոյնակա չի քաշուիր գոհավէժն ի վրո ցատկել, ուր ինք է որ կը ջախճախուի բնուկանաւուրար։

Նա իրաւացի եղելու համար օգնութեան կը կանչէ հայ տղան, հայ լեզուի սէրը, Զամուրճեանը, Գ. Այգազովսքին։ Եւ իր պատգամն ալ արժեցնելու համար ինքզինք յոքնակի կը կարձէ. «մենք» այսպէս զրեցին, ամենք» այնպէս . . . ստորագրութեան նայեցայ՝ թէ արդեօք կաճախի^o մը կ'ամ խմբագրական մարմնից մը կողմէն է որ կը զրէ. բայց տեսայ որ «ի զիմաց» չի ստորագրեր, ոչ ու . . . յոքնակի։ Խսկ մի քանի տեղ ալ (սխալմա՞մը) եղակի կը դառնայ. ի՞նչ է այս հակասութեան գաղտնիքը. արդեօք իտալերէնի մէջ ա՞յդ է սովորութիւնը։

Հայր Արսէն յաճախ կը ջանայ ընդհանուր, խնդրէն շեղող կողմնակի տարամերժ խօսքերով ալ հարուածել զիս. ա-

նոնց ամէն մէկ բառին կարելի է փաստավուանել և իրեն վերադարձնել. բայց այդ շատ երկար կը տեէ, ուստի կը խնայիմ թերթին, ընթերցողին, իրեն եւ ինձի ալ. Դժուար է եղեր ինձի բան հասալցնել. մինչդեռ ինք է որ իր պատճամամայն թմբուկը այնքան ուժգին կը դափէ որ իր ականջի թմբուկին ուրիշ խօսք չի հասնիր։ Նու հայ աղան ալ (մինասկ) կը հրաւիրէ որ վրաս արգահատի. եւ մանաւանդ ու կրօնքիս հայոցց ոյի հոգեբանութեամբ զիս աղանդաւոր կը կոչէ կրկին ու կրկին. ինչո՞ւ. — որովհետեւ իր խելապատակէն հանած և իրը հայերէնի օրէնք քշել ուղած մի քանի անտեղի պատգամները անհամաձայն կը գտնեմ հոյ լեզուին. որովհետեւ զրած եմ թէ նախնիք ալ կատարեալ չէին վերջապէս, եւ հայ լեզուի բարեշրջումը իրենցմավ չվերջացաւ, (արդէն ինք ալ չէ՞ը զրած թէ պինչ որ ոսկեգարու մէջ կայ ոսկի չէ անպատճառ։ Հոն կայ պղինձ ալ, խեցի ալ.ա). որովհետեւ ըսեր եմ թէ յեղումի (inflexion) հիմնական սկզբունքը կը գործէ. որովհետեւ հայերէնի մասին աւելի բարձր գաղափար ունիմ քան ինքը, քանի որ կը դաւանիմ թէ մեր լեզուն ինքինք բարելաւելու տարբերն ու սկզբունքները ունի իր մէջ, եւ այդ տեսակէտէն ալ քշեկ մը յանդգնած եմ հայերէնը Հայր Արսէնի գծած հայկաբանական սահմանէն անդին ալ, եւ աւելի խոր խուզարկել ջանալ. եւ որովհետեւ կարծուածէն ու խուզարկուածէն շատ աւելի հարուստ կը կարծեմ հայերէնը։ Պարզ է որ արգահատելի եւ աղանդաւոր չըլլալու միտկ ճամբան է միտքը խցիւ եւ աչք ականջ ու բերան բանալ դէպի Հայր Արսէնը, կը իր կարգ մը հում ու անհիմն պատգամները, եւ զինք քննազատող մէկ տող իսկ չզրել։ «Եւ սակայն . . . կը գառնայ»։

Ընթերցողին ամփոփ գաղափար մը տալու համար՝ ըսեմ թէ Հ. Ա. Դ. իր յիշեալ յօդուածին մէջ 60-էն աւելի անգամներ չեղած է ուղղամիտ տրամաբանական բանավէճէ, չհաջուելով քերականական և տառի սխալները ինչպէս նաև իր յարուցած նոր հարցերը։ Այդ անուղիդ մեթուներով որքան ալ իր ընդդիմախօսին հացին կարագ քսած ըլլայ, այսուհանդերձ տառապեցուցիչ զործ է իր սնդիկանման անկայուն գլոր-

տուքին մէջ քայլ առ քայլ հետեւիլ իր խոշորութիւններուն, և ջանալ զինք ուղիղ շափղի վրայ պահել:

Հ. Ա. Դ. ի կարգ մը բացատրութեանց համար չնորհակալ եմ: Բայց փափաքելի է որ բանավէճի իր ծանօթ մեթօտններով ի զուր չհւէծ իր զուրգուրալի անունը, որով եւ խնայէ այն յարգանքի զգացումներուն որ գեղեցկօրէն հրաւուած են իր անուան շուրջ բարձր համարումի անթառամ պատկ մը կազմելով:

Բայց մանաւանդ տառերէն ու բառերէն վեր կայ ընթերցողներուն գէշ դաստիարակութիւն մը չտալու ազնիւ և իմաստուն մտահոգութիւնը, ընթերցողներուն որ յաճախ կոյր վաստահութիւն մը ունին զբչի մարդուն հանդէպ: Այդ միամիտ վլստահութիւնը չարաչար զործածելու չէ, և զայն տաճողը գայթակղեցնելու չէ: Պէտք

է որ հայ մարդը և հայ ժողովուրդը իմաստուն և խոհական խօսքի ու վարքի օրինակներ տեսնէ իր համարումի կուռքերէն, եւ ոչ թէ ամբոխավորական ճաշակ մը առնէ անոնցմէ: Հայր Արոէնի յօդուածը զգբախտաբար այդ ամբոխավորական ճաշակն է որ կուտայ, եւ ընթերցողը արամագիր կ'ընէ իր զտազողութիւնը զցողելով բառերու ճարտարութեամբն ու աչքին փըշուած փոշիով բաւականանալ, եւ ամբոխավարներուն զիւրաւ արամագիր որս մը դառնալ:

Լեզուական սխալներէ առաջ ահա ատկէ է որ պէտք է խուսափինք, զէթ ի ոէր միր բացառիկօրէն տառապած ժողովրդին: Բառերուն ուղղագրումէն ու իմաստէն առաջ իմաստութեան է որ պէտք ունինք:

Խ. Գ. ՔԱՐՏԱԾ

Ա. Ե Բ Զ

ՄԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՇ Ա.Ա.ՎԵՐ ԱՆԻ ԵՐԱՐԻ ՄԻՋ. ԱՆԱՍՏԱՏԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ԽԺԱՏԱՊԻԵՑ, ՄԱՐԱԴԻ ՆԱԽԱԼՈՊՈՆ ԱՆՎԱՆՈՒԹԻ. 1931. Տպարան ՍԵՐՈ ՅԱԼՈՐԵԱՆՑ, ԵՐԱՎԱՊԷՄ. 8° էջ 480:

Երուսալէմի Սրբոց Յակոբեանց տպարանէն վերջերս ի լոյս ընծայուած երկերուն մէջ ապահովաբար ամէնէն ուշագրաւներէն և շահեկաններէն մին է այն՝ զոր Գեր. Աղաւնունի եպիսկոպոս նույիրած է Սուրբ Երկրին մէջ զոյութիւն ունեցած հին հայ վանքերու և եկեղեցիներու ուսումնասիրութեան:

Պաղեստինագրութիւնը, որ Ս. Գրոց քննաբանութեան և ընդհանուր եկեղեցական պատմութեան հնախօսական բաժինին ամէնէն կարենոր ճիւղերէն մին է, ընդհանուր ուսմամբ կոյս գետին մըն է տակաւին. վասնզի, Խաչակրաց շրջանէն յետոյ, ԺԴ. գարու սկիզբէն մինչև վերջին մէծ պատերազմը, Ս. Երկրին խւլամ տէրութեանց լուծին տակ լինելու հետեւանքով՝ իրապէս անկարելի էր որ ուեւ զիտական ձեռնարկ՝ հնախօսական պեղումներու միջու

ցաւ — զոր օրինակ՝ կատարելու համար կարգ մը հետազօտութիւններ, որոնցմով արուեստի յիշատակարաններուն վկայութիւնը պիտի զար ամբողջացնել, լուսաբանել և սրբազրել զրաւոր պատմութեան տեսկելութիւնները:

Այնպէս որ մինչ բոլոր միւս պատմական գիտութիւնները, չուրջ զարէ մը ի վեր, հնախօսական ուսմանց յաճախուալ յառաջացման հետեւանքով, զարգացումի մին քան զմիւսը չքեղ ըրջաններ բոլորեցին, շատ աւելի որոշ և կատարեալ ծանօթութեանց առջև զնելով մարդկային միտքը, պաղեստինաբանութիւնը մնաց միւտյն գրաւորական տեղեկութեանց և ոււնդութեանց իր նախնական հին պարունակին մէջ, զուրկ՝ զրիչի և բրիչի ազատ ուսումնասիրութեանց բերած թանկադին աջակցութենէն:

Թէ այս տեսակէտով ևս Բրիտանական Հոգատարութիւնը Պաղեստինի վրայ՝ ի՞նչ մնձ բարիք մը պիտի ըլլար ընդհանրապէս Ս. Երկրի և մասնաւորապէս քրիստոնէութեան պատմական զիտութեանց համար, փորձն ինքնին ցոյց տուաւ ահա, վասնզի վերջին տասնումետկի կարճ միջոցին արդէն հսկայական յառաջգիմութիւններ կա-

տարուեցան այդ մարզին մէջ։ Երուսաղէմի մէջ եւ չուրջը, Գալիլիոյ մէջ, Հրէտաստանի անապատին զանազան կէտերուն վրայ եւ այլուր, ամէն կողմ, տեղի ունեցան պեղումներ, որոնք ապագայ հետախուզութեանց սկիզբն են տակաւին։ Դոմինիկեան և Ֆրանչիսկեան Միաբանութեանց և մասնաւորաց ջանքերով մարմին առած է արդէն բազմահատոր հակայական զրականութիւն մը, որ կ'ընդգրկէ Աստուածաշունչի զիտութեան, Պատեսափինի աշխարհագրութեան և հնախօսութեան, երբայարանութեան, Խրայէլի պատմութեան, Հին և Նոր Կտակարաններու ըմբռնումը զիւրացնող ազգաբանուկան, ժաղովրդագրական և կրօնապատմական, ևայլն, խուզարկութեանց բոլոր մանրամասնութիւնները։

Այս մեծ և ընդհանուր շարժումին անտարակոյս պիտի չկրնար անհազորդ մեալ հայութիւնը, որ սկիզբէն ի վեր իր հաւատքին եւ ջերմեանդութեան համեմատական չափով զիրք ու զեր էր ունեցած Սուրբ Երկրին եւ մասնաւորապէս Սուրբ Քաղաքին մէջ։ Մեր Մատենագրութեան և ընդհանուր եկեղեցական զրականութեան մէջ կային անշուշտ այս իրականութեան ակնարկող եւ վկայող բազում ծանօթութիւններ, բայց զանոնք ամէնքը ի մի հաւատքելու, դասաւորելու, մէկով միւսը լուսարաններու, նոր տեղեկութիւններ մտկարելու, ընդհանուր եզրակացութիւններ ճշգելու գործը կը մնար տակաւին կատարելի։

Անոնք որ — օտար կամ ազգային — հանգամանօրէն տեղեակ են մեր ազգին քաղաքական, եկեղեցական և մշակութային պատմութեան, տխուր հարկին տակ պիտի զգան ինքինքնին խոստավանելու անպատճառ թէ, ժամանակոց երկար ընթացքին մէջ, ամէն ուղղութեան և ամէն մարզի մէջ մենք նուազում և կորուստներ ունեցած ենք շարունակ։ Եւ ինչ որ ենք կամ ունինք տակաւին՝ զմեզ ազգի կամ ժողովուրդի հանգամանքով արժեցնող, արդիւնքն է հրաշքի մը միայն կամ այն հրաշալի կամքին՝ որ մեր ցեղային ոզիին բացատրութիւնն է նոյն իսկ։

Տեսութեան այդ անկիւնէն պէտք է նայիլ Պաղեստինի մէջ մեր ունեցած զիրքին վրայ ալ, կարենալու համար ըմբռնել

զայն։ Ազգային զգացումին կամ ազգայնական ոգեւորութեան ոսպնապակին որչափ ալ խոչորցնէ երբեմն անցեալը մեր աշքին, հարկ է անհրաժեշտորէն ընդունիլ թէ պատմական անժխտելի հիմքի մը կորիզը կայ աւանդութեանց միզամածին մէջ։ — Այսպէս, անկարելի է որ Քրիստոնէութիւնը ժամանակակիրականորէն ամէնէն առաջ պիտականացնող ազգ մը սկիզբէն իսկ որոշ զիրք մը ունեցած ըլլար Քրիստոնէութեան ոստանին մէջ։ առանց ատոր՝ անկարելի պիտի ըլլար Դ. գարուն արգէն իր լրման հայկական ուխտաւորութեան հասնանքը, որուն հետեանք ամազային նկարագիր մունէր, և հետպհետէ, կարճ ժամանակի մէջ, ազգային ինքնուրոյնութեան իր կազապարին մէջ թափուեցաւ, ե. գարուն վերջները Քաղկեդոնական պայքարէն խորապէս ցնցուելու աստիճան։ — Առանց ատոր պիտի չկորենայինք հասկնալ նոյնապէս թէ ինչու և եւ ինչպէս հայ նախարարական տաւներէն շատեր իրենց անունով եւ նիւթական հոգացողութեամբ Երուսաղէմի մէջ կը պահէին վանքեր՝ որոնց մէկ քանիին պատմականութիւնը եւ վաղնջականութիւնը մասամբ հաստատուած էին արգէն նախտապատերազմեան պատահական եւ մասնական պեղումներու չնորհիւ, եւ որոնց վերաբերմամբ՝ այս ուղղութեամբ՝ շատ աւելի ընդարձակ և գոյացական յայտնութիւններ կը պարզէ Աղաւնունի Սրբազն։

Իրեն չնորհիւ է ընդհանուր առմամբ որ այսուհետեւ պիտի խորհինք թէ անհարազատ զրուածքներ կամ ամբողջական ձեռնամխութիւններ չեն ո՛չ այն յիշատակարանը, զոր է. գարու մեր մատենազիրներէն Մովսէս Կողանկայտուացի կը հիւսէ իր պատմութեան զրքին մէջ, և ուր Դ. գարու հայ ուխտաւոր մը ականատեսի պատմութիւններ կուտայ Երուսաղէմի եւ շըրջակայից սրբավայրերուն մասին, և ո՛չ ալ Գաղատիոյ Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէկ ձեռագրին մէջ գտնուած և 1896 ին Հ. Ալիշանէ հրատարակուած եւ Փրանսերէնի թարգմանուած ռկան վանօրէից որ ի Ա. Քաղաքն Երուսաղէմով վերնագրով ցուցակ,

որուն հեղինակն է եղած հայ նախարարական Տռոնէ (ըստ ԱԷն-Մարգէնի՝ Մամիկոնիանին, իսկ ըստ Հ. Ակինեանի՝ Խորխոսունի) իշխան մը՝ Վահան անուն, որ Հերակլ կայսեր զօրավարներէն էր, և 636ին Դամասկոսի մօտ վատ գաւազրութեան մը զոհ երթալով կորուսի մոտներ էր իր բանակը, և այլ եւս չհամարձակելով Բիւզանդիա վերադառնալ, քաշուեր էր Սինակերան մէկ վանքը, և Անաստաս վարդապետ անուան տակ վանական կեանքն ընդգրելով եկեղեցական գրականութեան էր նուիրուեր:

Քրիստոնէութեան առաջին դորի բուն իսկ ստացուած և յետոյ մինչև Միջին Դարու կէսուերը մնե զոհողութեամբ և ահազին գժուարութիւններով պահպանուած իրաւունքներու և սեպհականութեանց իրական եւ օրինական նախընթաց մը ունենալուս համար է անշուշտ որ, դաւանական վէճերու երեսէ զանոնք պահ մը կորսոցնելնէս հտքը, Արարաններու տիրապետութեան ատեն կըցինք ապա՝ գէթ կարեոր չափով մը՝ վերստին տիրանալ անոնց, եւ յետոյ, խաչակրաց շրջանին, եւ եղիպատական եւ թուրք նոււաճումներէն վերջ, յաջորդաբար վերանորոգել ամէն մէկ անգամին արկածուած մեր իրաւունքները, թէեւ միշտ զգալի կորուսաներէ վերջ, մինչև ներկայի ամփոփուած՝ այնու ամենայնիւ ոչ աննախանձելի վիճակինիւ:

Մերինին նման փոքրիկ ժաղովուրդի մը կեանքին մէջ յաճախողէպ և ըստ ինքեան հասկնալի պարագայ մըն է որ կարեոր դէպքեր, զործեր եւ դէմքեր — երբ մանաւանդ Մայր-Հայրէնիքէն հեռաւոր երկիրներուն մէջ եղած են անոնք — ստէպ անյիշատակ մնացած կամ կողմնակի ծանօթութեամբ մը միայն յիշուած են աղգային պատմութեան մէջ, և շատ անգամ արտաքին պատմութիւնէն է որ բան մը զիտենք անոնց մասին։ Վանքի մը կամ իր ժամանակին մէջ մնե անուն շահած անձի մը զոյութեան կը տեղեկանանք յաճախ, զրչազրի մը յիշատակարանին պատահական մէկ ծանօթութեանէն միայն, երբեմն անփութութեան եւ երբեմն սեպհական եւ մերձաւոր արծէքներու հանդէպ անմտազրութեան հետևանքով միայն, մինչ արտաքին պատմիչներ, յաճախ ճանապար-

հորդներ կամ զիտական նպատակներով զրող անձինք, լիուլի տեղեկութիւններ ունին անոնց մասին։ Այսպէս, Պաղեստինագիր օտար մատենազրաց մօտ երեմն թիրես աւելի ծանօթութիւններ կը զբանուին հին ատեններու համար Ս. Երկրի մեր սեպհականութեանց մասին, քան բուն հայ պատմիչներու մօտ։

Աղաւնունի Սրբազանի գործին յատկանշական առաւելութիւններէն մին եւս այն է որ բարեխիղդ երկայնմասութեամբ հաւաքածէ, օգտուելով անշուշտ վերջներս հրատարակուած Պաղեստինազրական ստուարածաւու և կարենոր գործերէ, օտարաց տեղեկութիւններն այդ մասին, ինչպէս ինքն ալ կը յիշէ արդէն։

Ուրախալի է դարձեալ որ Սրբազանը չէ ամփոփուած, ինչպէս ակնարկեցինք վերեւ, մի միայն նրուսաղէմի քաղաքին և ըրջակայքին մէջ, եւ իր պրատումներուն ըրջանակն ընդարձակած է աւելի հեռուն, մինչև Յոպաէ, Ռեմլէ, Պաղեստինական Կեսարիա, Գալլիոյ մէջ նազարէթ եւ Թարսոր լիռ, Երիքով և Յորդանանու հովիտը, Գաղա, Սալտ եւ Քերեկ, եւայլն, ամէն կողմ մատնանիւ ընելով քրիստոնեայ հայութեան հետքեր, հայաբնակ եւ հայկական վանքեր և եկեղեցիներ, այժմ ամենամնիծ մասամբ աւերակ կամ օտարներու ձեռքը։

Պէտք չէ անհաւատալի եւ նոյն իսկ զարմանալի նկատել պատմաբանական եւ համախօսական այս յոյտնութիւնները։ Հայ ժողովութզը իր ծաւալողական ոգին եւ ընդունակութիւնը ցոյց տուած է իր պատմական կեանքին մէջ, ոչ միայն առևտուկան եւ ճարտարագիտական տեսակէտով, որուն համար իրեն առջեւ ընդարձակ եւ բեղուն զաշտ է եղած փոքր Ասիան ամբողջ, այսինքն Մերձաւոր Արևելքը, եւ երբեմն նոյն իսկ Մայրագոյնը, այլ նաեւ կրօնական եւ եկեղեցական տեսակէտով, Բիւզանդացիներուն հետ կարծես զուգահառար յառաջանալով Սիւրիոյ, Պաղեստինի եւ եղիպատոսի մէջ, մինչեւ Ախնայի լեռ, ուր եւս, ըստ Անաստաս վարդապետի տեղեկութեան՝ ունելինք վանքեր, այժմ անզոյ, նման եղիպատականներուն, որոնք երեսունէ աւելի են եղած ի հնումն, ըստ Արու-Սահ արաբազրի հայ պատմիչին։

Աղաւնունի Մրբաղանի այս գործը, թէե հայ պաղեստինազրական ուսումնաշ սիրութեանց նախաքայլ մը տակաւին, եւ այս պատճառաւ՝ բազում կողմերով թերես տակաւին վերստագումի եւ ընդարձակագոյն զարգացման ընդունակ, այնուամենայնիւ եկեղեցական բանափրութեան տեսակէտով յայտ կարեսոր ձեռնարկ մընէ : Նոր ատաղձներու շահնեկան մթերք մը պիտի մատուցանէ անիկան Հայ-Երուսաղէմի տապագայ պատմագիրին, որ պիտի պարտաւորուի Աստուածատուր եպիսկոպոսի եւ Սաւալանեանի գործերուն ձեւէն բաւական տարբեր կերպով եւ պարունակութեամբ խմբագրել Հին Հայ-Երուսաղէմի երրորդ կամ նոր պատմագրութիւնը :

29 Հոկտ. 1931, Գանիրէ թ. Ե. Գ.

ՊԱՏՍՈՒԹԻՒՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ Ա. Շարժ,
թիւր 1—12. թր. 1. Պ. Գալէմեարեան,
իր. Անհակ-Մեսոն Տպագրատան. 25, Chareh
Tewfik, Գանիրէ:

Վերջերս Գանիրէի «Ասմակ-Մեսոն» տպարանը լիւռն Պ. Բալէմբերերեանի թարգմանութեամբ շաբաթական մէկ գրքոյկ հրատարակեց «Պատմիկն Գրադարանը» խորագրով. երկվեցակը 10 ե. գ. արժողութեամբ. Գրքոյներէն ոմանք պատկերագր են. իսկ բոլորին առ կափարիչները շըջանակուած են միւսոյն սիրուն խորհրդապատկերներով :

Մինք տարիքի երրորմամբ պատանիներու շարքերէն վազուց զուրս ինկած ըլլուազ հանգերձ, կարգաւ ասաւջին թիւրէն սկսեալ շատ հաճոյքով հետեւ շանք Պատմիկն Գրադարանին պարբերաբար հասնող գրքոյներուն: Աղով կը կարծենք ըմբուխնած ըլլալ նոյն այն հոգեկան վայելքը, որ զրասէր պատանիները կը մղէ ընթերցումի, թերեւս յաճախ անկախ իմացական պաշարը ճոխացներու գիտակից գիտաւորութենէն: Ներկայ Պատմիկն Գրադարանը սակայն, մանաւանդ պատկանեալ զասուն, կընայ զոհացումտալ եւ մէկ եւ միւս տեսակէտով :

Դիցարանական ծանօթութեանց հետ, պատանիները իրենց լարւող երեւակայութեամբ ըրեւալու միաւուն վրայ նստած պահ

մը շուտով պիտի փոխազրուին Նոր-Աշխարհէն դէպի Հինը, իրականէն երազայինը, հանգիստես ըլլուլու համար միջավայրին պէս օտար մարզոց կենցաղավարութեան, զաղափար մը կաղմելու թէ աշխարհիկ մահկանացուներու և թէ մտացածին յուշկապարիկներու կարողութեանց եւ բարքերու մաօին. իմանալու թէ «մարդ մը ո՛չ ափի հողի պիտ ունի», թէ իսկապէս ամարդիկ ինչո՞վ կ'ապրիմօ, թէ ի՞նչ է յաճախ աստեւթիւն մէջ երջանկութիւն ապահովելու համար ամենառաջ կաջը, թէ ի՞նչ աստիճան չնչին (ո՛չ «ջնջին») ու անարժէք բաներ են որ ընդհանրապէս զուռ կը բանան ընաանեկան, խմբային կամ կուսակցական կունենալու և կը զառնացնեն կեանքը, եւ թէ վերջապէս ի՞նչպէս կարելի է հակաղել անոնց կամ վանել ու անէացնել ի՞նչ որ յորի է եւ չար . . .

Այս շարքին հեղինակներէն Տոլսոտյ մանաւոնդ, իր ա՛յնքան ճշմարտանման պատմուածքներով բոլորովին զերծ ի պաշտօնէ քարոզիչներու կամ բարոյախօսներու սանկ տեսակ մը վանողական երեւոյթէն, գրաւէի կերպով մը կը ցուցնէ թէ պիտ ուղղեսցէ երիտասարդ զնանապարհ իւրա: Տրուած օրինակներուն տպաւորութիւնը անշուշտ մնայուն հետք մը կը թողու ընթերցող պատանիներու հոգիներուն վըրայ, որ իրենց խոյանքներուն մէջ շատ աւելի պատաստենչ, սրբապաշտ, հերոսային, արդարասէր, նուիրաբերող ու իտէալական են, քան չափահաս մարդերն առաջարկական տեսարակ:

Աւելորդ կը համորինք այլեւս չհշտել թէ թարգմանչական ներկայ ձեռնարկը հետեանքն է զգալի պէտքի մը: Բոլոր ուրատով կը փափաքինք որ իրենց ներքին արժէքին համապատասխան ծաւալ գտնին թիւերը Պատմիկն Գրադարանին, ուր առաւել ևս փոյթ պէտք է տանիլ լեզուի մաքրութեան, ուղղագրական սխալներու կամ տպագրական վրիպակներու, որոնցմէ զերծ չէ ձեռնարկը, գժբախտաբար(*):

Զ. Վ.

(*) Ստացուած են արդէն թիւերը երկրորդ շարքի մը, որուն մեծապէս շահնեկան նիթերը յայտնի են մեր ծանուցումներէն:

ԲՈՒԴՎԱՊԵՏՏԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԾ

Այս ամսառուան արձակուրդիս միջուն կիլիկոյ Կաթողիկոսարանին կօգոմէ պաշտօն և պատեհութիւնը տրուեցաւ ինձ մասնակցելու կիրակնօրեայ Վարժարաններու Եւրոպական Առաջին Համաժողովին, որ զումարուեցաւ Հունգարիոյ հինաւորց մայրաքաղաքին՝ Բռոգայնութիչ մէջ, օգոստ. 11էն 16, 1931:

Կրօն. Գաստիարակութեան և Քրիստոնէական Հաւատաքի իրական արժէքներուն պայծառ գիտակցութիւնով ծրագրուած, անգլիական նախաձեռնուող ոգիով կողմակերպուած այս գաստիարակչական հաւաքոյթը՝ մաճառ ոստանին մէջ՝ կ'արձէ ծանօթացնել Այիոնն-ի ընթերցողներուն:

Համաժողովին նպատակը կը րդիմէր և իր նույիրագործումը կը ստանար նախաձեռնողներու այն բիւրեղացած համոզումէն, թէ Քրիստոնէութիւնը կենզանի, արդուացուցիչ, աղդերն ու անհատները իրապէս քաղաքակրթելու անհունապէս ընդունակ դիմամիկի ոյժով օժտուած կրօն է: Արդ, մեր կրօնին այս թեոցը ուսումնասիրելու և զայն մարդկութեան ճշմարիտ երջանկութեան, բարոյական, հոգեոր և ընկերային զարգացման էն աղդեցիկ գործօնը դարձնելու հրամայական պարտաւորութիւնն ունինք:

Քրիստ. Լրիթութեան հետապնդած շրքեղ գաղափարականն է մասնաւորապէս մանուկներն ու երիտասարդները կենսական հաղորդակցութեան բերել և պահել Աստուծոյ և ընկերութեան հետ՝ Յիսուս Քրիստոսով յայտնուած ճշմարտութեանց համեմատ: Որպէս զի Աւետարանի սկըզբունքները աշխարհի կենաքին մէջ մեռեալ տառ չմնան, այլ պայծառափայլին քրիստոսանման կենցագի հաստատուն սովորոյթներուն և ամենօրեայ հասարակական գործերու և աղերսներու մէջ, անհրաժեշտ է որ մարդիկ՝ մատաղ սերունդին միտքերը յատկապէս՝ զբոշուին, թրծուին սիրովը Աստուծոյ, և կանուխէն վարժուին առաջնորդուիլ Աստուծածաշունչ Մատեանին ոգիով և անոր փրկարար սկըզբունքներով:

Կրօն, Գաստիարակութիւնը եկեղեցաւ

կաններու և աստուծածարական ըրջանակներու մենաշնորհը չէ: Աշխարհիկ և հասարակաց գաստիարակութեան անբաժան մասն է ան այսօր ու աշխարհիկ կրթական մեծագոյն խնդիրներէն մէկը: Մարդկային ցեղին բարոյական օգուտը կը պահանջէ զպրոցական ծրագիրներէն զրեթէ զուրս ձգուած այս կրթութեան արժանաւագյել կարես որպէս թիւն ընծայել, կիրակնօրեայ Վարժարաբաններու միջոցաւ զոնէ:

Հետեարար, կիրակնօրեայ Վարժարանները արդի մանկավարժական միթողներով և գաստակրթերով, գիտակցարար-կրօնասէր ուսուցչիներով օժտելու և կրօնի ուսուցումը միւս ուսմանց և գիտութեանց չափ խնամեալ կերպով աւանդելու միջոցները ուսումնասիրելու և այս ամենուն մասին ցարդ կատարուած աշխատանքը ու ձեռքի բերուած արդիւնքները ծանօթացներու նպատակը ունէր այս Համամաժողովը:

Կը փութեամ աւելցնել թէ Համաժողովին այսքան մասնագիտական կարծուած նպատակն ու առաջադրութիւնը՝ ընորհիւերով. մանկավարժութեան նոր մեթոդներուն տեղեակ զաստիարակներէ ընտրուած գաստիարակներու, կարելի եղաւ չօշափելի և որոշ պատկերի մը վերածել:

Կրթական միթողի, հոգերանութեան և ընկերային զիտութեանց հետ սերտիւ կապուած կնճռուա հարցեր համաժողովի պատուիրակներուն մոքերուն մէջ կարծէք թանձրացեալ ձեւ առին:

Անոնցմէ մեծ մասը ո՛չ միայն մանկավարժական նորութիւններու տեղեկացան թերևս առաջին անգամ, այլ նոր լոյսով մը տեսան ու սկսան ըմբռնել ճարտարարուեստի, քաղաքական, տնտեսական, ընկերային աշխարհի, և նիւթապաշտիկ ու հաճոյամոլ աշխարհայետցքի հոգանաւորութեան ներքե թաքուն սպասող, և պատերազմի, բնակիւն աղէտքներու և բացասիկ տագնապներու պահերուն՝ քրիստոնէական մշակոյթին սպասնացող չարիքներուն բուն արմատները:

Անուրանալի է որ աղնուագոյն մարդկութեան և նոր աշխարհի մը պէտք կայ: Ասոնց վերստեղծումին ու կազմակերպումին յոյսը, խոստումն ու արդիւնարար գործօնը՝ ժողովուրդի զաւակներուն քրիս-

| | | | | |
|--|-----------|----|------|---------|
| տոնէական խնամեալ գաստիաբակութեան մէջն է: | Լաթվիա | 3 | 265 | 12,827 |
| Առանց դաւանական կնճիռներուն բաւ- սիզին մէջ մաներու, մանուկներուն և պո- տասանիներուն մտքերուն, հոգիներուն մէջ ցանել Աւեատրանի սերմերը ու մեր կրօնի մարգարիտները անոնց առջև թափել: Նոր սերունդը նախապատրաստել ընտանիքին, եկիղեցին, իր յաղային կամ զիւղին, պե- տութեան ու Ազգին մէջ օգտակար, աղգեցիկ և բարի ոյժերու և գործերու սատրողի գերին.— ահսայսէ Գործնական Քրիստոնեու- թինը՝ որուն անվիճեր և համաշխարհական ջատագովն ըլլալու կը ձգտի Կիրակնօրեայ Վարժարանը ամէն ազգի մէջ՝ ըստ պայ- մաններուն: | Հունգարիա | 30 | 700 | |
| Համաժողովին Կազմի. — Եւրոպական 27 տարբեր ազգերէ և 12 տեսակ Եկեղե- ցիներէ 335 արձանագրեալ պատուիրակներ ներկայ եղան նիստերուն: | Հունարիա | 2 | 1500 | 250,000 |
| Հեռաւոր Խոլանտայչն, Ֆլ անսուկան Մարքէն, Բալգիկեան երկիրներէ այր և կին ներկայացուցիչներ, մեծ մասամբ Կի- րակնօրեայ Վարժարաններու վարիչներ, ուսուցիչներ, և պետական վարժարաննե- րու մէջ պաշտօնավորող գաստիաբակներ, մանկավարժներ, քարոզիչներ, կրօնաթեր- թերու խմբագիրներ, առետուրի և արհես- տի տէր անձեր, փաստաբաններ, եւայն, փութացած էին Համաժողովին գալու իրը պատուիրակ կամ գաստիսօս: | Հունգարիա | 4 | 2441 | 185,128 |
| Յուշատեարէս քաղելով Սինմի ընթեր- ցողներուն կը ներկայացնեմ ցանկ մը, որը չանցի կազմի Համաժողովի գաղաքի պահերուն անձնական հարցումներով եւ պատուիրակներուն հետ տեսակցութիւնով: Ճանկը թէրի է, սակայն կրնայ գաղափար մը տալ ընթերցողներուն՝ թէ՛ պատուի- րակներուն թիւին և թէ՛ անոնց եկած եր- կիրներուն մէջ Կիրակ. Վարժարաններուն տրուած համեմատական ոյժին մասին: | Հունգարիա | 10 | 9000 | 400,000 |

Ի գէտ է հոս յիշել թէ եւրոպական
քրիստոնէութեան երկու ծայրայեղ ներհակ
առարկերէն՝ պոլչելիկ մուսւկայի օրթոսոքս-
ներէն և Հոռովմէական կաթոլիկ ժողովուրդ-
ներէն՝ որ և է ներկայացուցիչ չկար:

Համաժողովին լեզուները. — Համաժո-
ղովի գործառնութեանց պաշտօնական լե-
զուներն էին՝ անզլերէն, գերմաներէն և
մանառերէն: Դասախոսութիւնները, ճա-
ռակն և ուղերձները խօսուեցան և մասամբ
ուսպազրուած էին այս երեքով: Մեծամաս-
նութիւնը անոնցմէ զոնէ մէկը կամ եր-
կուքը կատարելապէս կը հասկնային:

Կ'արժէ պատոյ յիշատակութիւնն ը-
նել այստեղ այն ընտիր լեզուազիտական
ծառայութեան, զօր Բուզապեստացի Վիկ-
տորիան գերգաստանը Համաժողովին մտ-
առոց: Հայր և որդի և զուստը Վիկտոր-
իանք՝ նիստերու միջոցին պաշտօնական
թարգմանի զերը կատարեցին յաջողու-
թեամբ:

Համաժողովին նիստերը գումարուեցան
Բուզապեստի կեղըռնը «Էլից Ֆէրայն» երա-
ժշտանոցին փառաւոր սրահներուն մէջ:
Շէնքին թատրոնը՝ լսողական օրինաց հա-
մեմատ կառուցուած ըլլալով, բացումի և
փակումի ու Հրապարակային նիստերը ա-
նոր մէջ եղան:

Վեցօրեայ նոտաչրժանը բաժնուած էր
երեք մասերու: Առաջնան (ժամը 9-1),
յէս միջօրիկ (ժամը 2-6) և երեկոյեան (7-11):
Դիտելի և գովիճի էր պատուիրակներուն
ճշտապահութիւնը, լուսութիւնը և լարուած
ունկնդրութիւնը:

Հրապարակային նիստերը՝ ուր ոչ-
պատուիրակ մեծ բազմութիւն մը ևս կ'ա-
ւելնար, մանաւանդ բացման և փակման

| Պատուիրակ | Կիր. և շր. | Աշակերտ |
|--------------|------------|---------|
| Անզիա | 5 | ... |
| Ալմերիա | 1 | ... |
| Աւստրիա | 12 | 263 |
| Բունդա | 6 | 266 |
| Գերմանիա | 3 | 8000 |
| Եվրիո Սլավիա | | 150 |
| Էսթոնիա | 6 | 120 |
| Խոլանդա | 1 | 76 |
| Խուալիա | 2 | 200 |

նիստերը, զեղարուեստական, երաժշտական և թատրոնական բարձր հաճոյք մատակարարեցին, 120 հոդինոց երկուս երգչախումբի մասնակցութեամբ:

Եախազանուրիւնը զինակեցաւ կիր. Դլրժ. Ընկերակցութեան Ընդհ. Քարտուղար Տ. Շ. Ճեմս Քէլիին, որ անթերի նրաշարժութեամբ և ձևանասորէն վարեց իր փափուկ պաշտօնը մինչև վերջ: Ակզենտական ծրագրին համաձայն պիտի նախագահէր Անդրեացի Սըր Հերլու Մակինտոշ՝ Ընկերակցութեան նախագահը, որ սակայն հիւռնողութեամբ արգիլուած, փութացած էր հառագիրով մը ողջունել համեմերոպական այս համաժողովը, իր ջերմ խնդակցութիւնը, համակրանքն ու բարեմազթութիւնները հաղորդելով աշխարհի մէջ ՅԷ միլիոն ուսանողներու և մօտ Յ միլիոն ուսուցիչներու հոգեկան և մտաւոր հաղորդակցութեամբ մնեց յոյսեր ներշնչող քրիստոնէական շարժման կատարելագործումին օգնելու կոչուած Բուդապեշտի Համաժողովին: Բուռն խանդավառութեամբ ընդունուած այս հեռագրին պատասխանուեցաւ անմիջապէս, և կարդացուեցաւ Սըր Հերլու տպագրեալ բացմոն ուղերձը, զորինք պիտի կարդար, եթէ ներկայ ըլլալ կարենար:

Համաժողովին առարկաները անկարելի է յօդուածի մը ստհմանին մէջ նոյն խոկ ամփոփել: Ինչ որ կարելի է տալ հոս, դասախոսութեանց նիւթերն ու խօսողներուն անուանացուցակը պիտի ըլլայ:

Առաւոտեան նիստերը յատկացուած էին մտնկավարժական քանի մը նիւթերու: Ամէն նիւթի մատին պատրաստուած և երեք լեզուներով տպագրուած գրութիւններու ընթերցումին կը յաջորդէին դասախոսին ուղղուած հարցումներ, բացատրութիւններ, ու կարծիքի և փորձառութեանց փիխանակութիւն:

Հաս այսմ յաջորդաբար դասախոսեցին ի միջի այլոց՝ Պրօֆ. Ճան Վիկտոր, Բուդապեշտի Համալսարանին փիլիսոփայութեան ուսուցչուագեաներէն. Նիւթին էր «Աւսուցիչը և Յանձնասութիւնը»: Գլասգոյէն (Անգլիա) Ճան Լ. Կանոր՝ (Պուակ, Արուեստից) ուսումնականութիւնը մը կարդաց «Դասագիրքերու» մասին: Լուստոնին երնեստ Կ. Բահամի դասախոսութեան նիւթին էր

«Աւսուցչին անձնաւորութիւնը և պատգամը»: Ուրիշ փորձառու մանկավարժ մը, Դոկտ. Պապիլ Ա. Ելեկոսի, Պերմինկամէն, ուսումնականութիւնը մը ներկայացուց «Ճեմողներու» մասին: Օր. Էմիլի Հընտիլ՝ գաստիարակունի, հեղինակ և կին օրագրող՝ նիւթ ունէր Ակբարակնօրեայ վարժարանները՝ մարզպահատ հոգեսր զործիչներու»:

Դասախոսները՝ հմտալից ու չեշտուկի՝ ներկայացուցին կրօն. դասախարակութեան հետապնդած դադարականն ու ներկայ մանկավարժական տեսութիւններու համաձայն իրենց նիւթերը:

Վիճարանութեանց ընթացքին երեան բերուեցան նաև երկու կէտեր. 1. — Կիր. Վարժարանները պէտք է նկատել Եկեղեցիի կեանքին ու զործին անհրաժեշ բայցուցիչը. 2. — Անօնք ինքնին նպատակ մը չն, այլ միջոցներ նոր սերունդը իր սեպհական Եկեղեցիին, Ազգին ու միջավայրին ու Հայրենիքին հարազատ կեանքին հաւատարիմ պահապանն ու մշակը դարձնելու համար:

Կէսօրէ վերջի նիստերը աւելի զործնական խնդիրներու և մեթօններու բաղդատումին ու ցուցադրումին նուիրուած էին:

Պատուիրակները բաժնուեցան՝ իրենց նախընտրութեան համեմատ անգլերէն, զերմաններէն և մաճու լեզուներով դասախոսող ուսուցչիներու զեկավարած ուսումնասիրական խօսմերերու: Նկատի առնուեցան Հոգերանուրեան տուաբներուն համեմատ մանուկներու, պատանիներու և երիտարարներու կեամբի շրջաններուն յաջորդական, որոց և զիսաւոր հետարբեութիւնները, զարգացող ձգումներն ու կազմուող ափուրոյնները, ինչպէս նաև այդ ըրջաններուն ընթացքին կրօնի նպաստող և վնասող իրողութիւնները: Յետոյ՝ ամէն մէկ չրջանի համեմատ կրօնի ուսման առարկաներուն, դասագիրքերու և մեթօնի փոփոխմանց պէտքը: Եւ յանձնաբարեկի դատուեցաւ միջավայրի ու ցեղի պահանջմանց ու պատմական ու ներկայ կեանքին հիման վրայ՝ կատարել փոփոխութիւնը՝ զիտական եղանակով:

Այս գասերուն և զործնական փորձերուն առաջնորդացին Գիւտուազ Լուստովուկի (Վինստ), Մարտին Մարչինսկի (Պերլին), Օր.

Կ. Վիկտոր (Վ. Փիլ., Բուդապեշտ), Տիկ. Նովոստնի (Պրագա), Օր. Ճէսի Կալտերվուդ (Գլազո), Կ. Պումպէրկ (Շուէտ), Էմիլի Հընտի (Անգլիա), Դոկտ. Սոմբր (Ֆրանք-Փուրտէն և հայախօ'ս) ու Մր. Արթուր Բէկ (Լոնդոնէն):

Հրապարակային ժողովի նիստեր եւ նրանք ամսաբաններ. — Երեկոյեան նիստերը հանրային միարինիներու բնոյթն ունէին: Վասն զի գուրսէն խօսողներ և ունիղողիներ ալ ներկայ եղան: Թատրոնը լեցուն կ'ըլլար սովորաբար:

Այս նիստերու մէջ ուղերձներ խօսեցան Ն. Բ. Կոմս Քէպլը լուսական զանուն հունգար կառավարութեան, որ ողջունելով Համաժողովը ըստու. «Չեր գործը խաղաղութեան և ազգերու մէջ հաճութեան Բարդյական Մայր Եկեղեցին կառուցանեն է»:

Բուդապեշտի Քաղաքապետ Ֆ. Ռիբկայի կողմէն կարդացուած ուղերձնեն յիշատակիլ կը գտնեմ սա խօսքը. «Ազգի մը համար չկայ աւելի՝ կարելոր խնդիր քան անոր մանուկներուն եւ պատանիներուն մտաւոր և ընկերոյին բարօրութիւնը. Սակայն անոնց չափ կարեն որ է զանոնք արժէ քաւորդ կրօնական զաստիարակութեան խնդիրը եւս: Զի բաւեր զանոնք կրթել ու խնամել. պէտք է կրօնի ոգին ու Աստուծոյ ձայնը գնել անոնց մէջ՝ ամբողջ կեանք օրերուն համար»:

Պետի Բարեկարգեալ եկեղեցին եպիսկոպոսը, Դոկտ. Լատենանու Ռաված (Վ. Փիլ. և Վ. Ա.), յոյժ գեղեցիկ ճառ մը խօսեցաւ Եկեղեցին ուսուցանող դերին վրայ և ըստու. «Անոնք որ Քրիստոսը ունին իրենց մէջ, անոնք միայն կրնան կրօնը սորվեցնել մանկանց»:

Լուտերական եկեղեցիի եպիսկոպոսը, Գեր. Պելա Քարի, ի մէջ այլոց, ըստու. «Մարդկային պատմութեան սերմը՝ մարդու հոգին է . . . հիանալի է մշակոյթը ազգաց՝ որ երջանկութիւն կը բերէ: Սակայն հոգիին մշակոյթը ազնուագոյն է . . . ինչպէս րասին մեզ կը բերէ թաքուն ներդաշնակութիւններ, կրօնական զաստիարակութիւնն ալ մեր հէք աշխարհին կը բերէ զմայելի մեղեղիներ, զորս Աստուծած դրած է մեզ համար: Կիր. վարժարանները աշխարհի հոգիի մշակոյթին անդաստաններն են . . .»:

Մկրտչական եկեղեցիի հովիւը իր ճառն մէջ ըստու. «Բժիշկը հիւանդին բազկերակը կը նայի, անոր սրտին ոյժը գիտնալուու: Կիր. վարժարանները Քրիստ. Եկեղեցին ոյժը ցոյց տուող բազկերակներն են»:

Մեթոդիստ եպիսկոպոսական երէցը հետեւեալ իրողութիւնը շեշտեց. «Վիճակապրութիւնները ցոյց կուտան թէ տղաք իւմարգիկ ընդհանրապէս 20 տարիքէն առաջ կուգան Աստուծոյ: Ահա մեր գործը, մեր պատասխանատուութիւնը: . . . Աղնուազոյն գործ է մանուկները Աստուծոյ բերել . . .»:

Նախագահը իր ճառին մէջ չեշտեց. «Հունգարիոյ գեղեցիկ ստանին մէջ օտարականի պէս չենք զգար, նպատակի նոյնութիւնը մեզ կ'եղայրացնէ . . . ազգերու, զաւանանքներու խտրոցը կը քակտուի գէթ Համաժողովին մէջ . . . գուրսը զիրար չենք հասկնար, հոս եկած ենք Սրբոց Հաղորդութիւնը վերապրեցնելու: . . . Զմլզ բաժնող բաներու տեղ՝ մեզ իւրաբու միացնո՞ղ բաներու հիման վրայ հօսենք . . . Մանուկներու սիրու համաժարդկային եղայրակցութեան ճամբան է: . . . Աշխարհ կը տառապի Զարիքով. Մշակոյթը զոր ունինք՝ անզօր է իր Զարիքին յաղթելու: Նոր սերմերու, Աւետարանի Սերմանացնին Մշակոյթին պէտք ունի աշխարհ:»

Երւանալիմի Յոյն Պատրիարքութեան ողջոյնը Համաժողովին բերած էր Գեր. Տիմոթէս Արքեպոս. Թեմմիլիս, որ օգոստ. 13 ի հրապրակային նիստին մէջ կարդաց անգլերէն ուղերձ մը խնդակցելով Համաժողովին այսքան յաջողութեամբ պասկուած ձևնարկին: Տեղեկութիւններ տուաւ կիր. վարժարաններու Պաղեստինի մէջ ըրած գործերուն ու վիճակին մասին:

Կիրկիի Հայոց Կարողիկոսարամին ողջոյնը Համաժողովին հազորդեց անգլերէն ուղերձով մը՝ այս տողերը զրողը, Համաժողովին փակման ասթիթով՝ օգոստ. 15 ին գիշերը: Յայտնեց թէ Եւրոպա մեկնուամբ վերջին պահուն կիրկիիոյ Ամոռակից Տ. Բարգէն Վ.հ. Կաթողիկոսին կողմէ իրեն յանձնուած պաշտօնով Համաժողովին ներկայ Ըլլալը և խօսելու պատեհութիւնը՝ Եւրոպական Համաժողովին կողմէ Հայց. Եկեղեցւոյ ընծայուած պատիւ մը կը համա-

թի: Հակիմճ պատմական տեսութիւն մ'ըրտւ Հայոց զիւցազնական քրիստոնէութեան և դարերով մարտնչող Եկեղիքին և Ազգ կրօնական կենդանի հաւատքին աղբիւրներուն (ընտանիքին, Եկեղեցին և Պըպուրոցներուն) դերին և համազործակցութեան մեթօդին վրայ. Թուրքիոյ այժմ անուպաստան Հայութեան և Հայոստանի հայոց կրօնական դաստիարակութեան վիճակին անզրագարձաւ: Կիլիկիոյ Տ. Սահակ Բ. Վեհ. Կաթողիկոսին՝ կիր. վարժարարուներու մասին Կոնդակէն մէջքերուններ լրաւ, իրը Հայոց Եկեղեցու բարձրաստիճան հոգեստականութեան համակրութեան փառար: (Կոնդակէն տասն օրինակներ ժողովէն վերջ փափաքողներուն ցրաւեցան): Պատկերացու ներկայիս Միւրիոյ հայոց մէջ հիմնուած կիր. Վարժարարուներու յառաջդիմութիւնը՝ շնորհիւ անոնց Բնդէ. Քարտուղար Պրն. Լեռն Զէնեանի անդուլ ջանքերուն, Առաջնորդներու գործակցութեան և Կաթողիկոսարանի պաշտօնական հովանուորութեան: Ասպա իր խօսքը փակեց շեշտելով՝ թէ բոլոր Եկեղեցիները պէտք է օրինակ առնեն պաշշակի դաստիարակութեան վարիչ սկզբունքներէն. և նոյնքան հուանդ, սիսթեմ և համոզում զնին իրենց կրօնական դաստիարակութեան զործին մէջ նոր սերունդը Աստուծոյ բիրելու համար, ո՛քան պալշելիներ զրած հն՝ մանուկները կրօնէն, Եկեղեցին և Աստուծմէ ուժացնելու և երիտասարդները քրիստոնէութեան տարհամոցելու համար:

Ամենավերջին ատենախօսը եղաւ Դոկտ. Դուսալդ Ֆրէյզը (Ակտուա), որ Համամուղովի գործը ներկայացուց գեղեցիկ և միտնագամայն զուարթ ոճով մը: Դոկտ. Ֆրէյզը պերճախօս բեմբասաց մըն է. Կեզր. Ավրիլի էլ մէջ աշխատած է 30 տարիներ: Տեսայ հրաւիրագիրը՝ որով նոյ. ի մէջ կոչուած էր քարոզելու Անգլիոյ թագաւորին և արքայական գերգաստանին մատուորին մէջ:

Դրուազներ.— Համաժողովի պատգամաւորները մեծահանգէս և չքեզ թափուով մը քալեցին Մայրաքաղաքին լայն պողոտաներէն՝ ծաղկեապսակ մը զնիւու համար Հունդարիոյ Անձանօթ զինուորին զերեզմանին վրայ:

Բուգապետի քաղաքապետը պատստիրակներուն թէյասեղան մը տուաւ, ուր

ճառեր խօսուեցան պետական պաշտօնեաներէ և մաճառ հին և նոր ժողովրդային երգեր լսեցինք:

Օգոստ. 15ին կէսօրէ վիրջ ժամը 1-7 յատկապէս վարձուած չոպենուով 335 պատագամաւորներ նաւազնացութիւն մը վայելցին Դանուրի վրայ՝ մինչև Վիշիկրտուր հասմէական շրջանէ բանտի մը, Կորդինոս իշխանին հոչակաւոր զրագարանին և այլ շէնքերու մեացորդներ տեսանք:

Համաժողովի փակման առիթով տեղի ունեցաւ Բարեկարգեալ Եկեղեցին մէջ Հազորդութեան Խորհուրդը և սրտառուչ այդ պաշտամունքին միջոցին հազորդուեցան հազարաւորներ՝ աճիւ եւ երկիւղածութեամբ: Ես ոչ առանց յուզման հանդիսատես եղայ եւրոպացի 27 ազգերէ հոււտքուած, երիտասարդութեան մէջ զործող մարզոց եւ կիներու ընտիր բազմութեան, որ Ս. Սեղանին մօտեցան ջերմ եռանդով, նորոգելու համար անզամ մըն ալ Տէր Յիսուսի Աւետարանին և նոր սերունդին ծառայելու իրենց նուիրական ուխտը:

Տարակոյս չունիմ թէ պատգամաւորներ օրհնուած գարձան իրենց երկիրները, խոր ցնծութիւն և նոր ներշնչումներ տանելով՝ Ս. Աւետարանի նուիրական Օրէնքը և Փրկչին Զայնն ու Պատկերը նոր սերունդին հոգւոյն մէջ զրոշմելու զործին:

ԾԱՀՀ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱԱՊԱՐԵԱՆ

Ա.Ա.Ա.Ա.Ր.Ձ. Գ.Ա.Հ.Ա.Թ.Ի.Խ.

Դուն, Տէր, Դուն այս տարին իր լրման հասցուցիր: Ծնունակալ եւ մեզէն իմ Ասուած ծ եւ իմ Տէր: Էսիներն ալլազան Քեզմով միայն կը պահուին: Պատին ալ բա զյոր տարուան Քեզմով միայն կ'օհնիրի: Չըրիր որ Քեզ նախնան էակիներն համուր: Մինչդեռ այդ նախնան փոխակե Դուն ինձնէ: Միայն սեր կը խնդիր: Ենչ շընաղ եւ վրսեմ եւ ձրի առեւտուր: Կ'օհնին, Տէր, ես զգիկ այժմ եւ մինչեւ իսպան:

ՍԻՐՆԻ ՎՈԽՍԱԲԱՆԻԹԻՒՆՆԵՐԸ

1.— ԱՍՏՈՒԱԾԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ

ԵՒ

2.— ՔՐԻՍՏՈՆԷԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

Պ. Հ. Յ. Ա. Սուրաբայայէն կը հարցնէ.

1.— Ի՞նչ է Աստուածիմաստուրին (Theosophy):

2.— Ի՞նչ է Քրիստոնեական Փիտուրին (Christian Science): Եւ ի՞նչ է, կամ պիտք է լինի վերաբերումը մեր եկեղեցւոյ եւ ժողովուրդի համապետ պատրիարքին:

1.— Աստուածիմաստութիւնը կրօնական իմաստասիրական հայեցողութիւնն մըն է, եւ անոր հետեւորդներուն աւսութեամբ՝ նաև զիտութիւնն մը, որ կը յայտաբարէ թէ մարդ կրնայ իրքն փորձառական իրողութիւններ զիտնալ մարդկային հոգիի, կեանքի, մահուան եւ յառաջդիմութեան վերաբերեալ խորհուրդները: Անոր ծագումը նախաքրիստոնէական է: Իր ամենամեծ զարգացումը ստացած է Հնդկաստանի մէջ: Հնդիկ կը քրօնական իմաստասիրական զրականութեան ամէնէն յարգի տրտագրութիւններէն Ռւպանիշայններու վարդապետութիւնը տառուածիմաստական է: Իսկ նորպ-պղտտոնական իմաստասէր Ամենինոս Սակկաս մէք թուականի երրորդ գորուն, Աղեքսանդրիոյ մէջ հիմնեց Բնարողական Աստուածիմաստական Դպրոցը և առաջին անգամ գործածեց Աստուածիմաստ բառը յունաբէն լեզուով:

Արդի աստուածիմաստութիւնը սակայն բուն հին արևելեանը չէ, այլ՝ անոր եւրոպականացած մէկ ձեւը: Երկայ աստուածիմաստական ընկերութիւնը հիմնուեցաւ Նիու Ենորքի մէջ 1875 ին: Երկու հոգի մասնաւորաբար աշխատեցան այդ ուղղութեամբ, Տիկ. Հ. Պ. Բլաւատսքի, ուսու մը, և ամերիկացի Հ. Ա. Օլկու: Անոր նշանաբանն է «Ճշմարտութենէն վեր կրօնք չկայ»: Այս շարժումին սկզբնաւորութիւնը սակայն, վերև յիշուած երկու անձերուն ձեռքով չէր որ տեղի ունեցաւ, այլ՝ Տիկ. Բլաւատսքի Հիմույնեան Ռւսու-

ցիչներուն չնորհիւ: Ընկերութեան կեղրոնք կը գտնուի Ատեարի մէջ, Մատրասի մօտ: Այժմու նախագահն է Տիկ. Աննի Բիսանտ: Աստուածիմաստներու ընկերութիւնը 1924-ին մասնաճիւղեր ունէր աւելի քան 50 երկիրներու մէջ և մօտ 40000 անդամներ կը համբէր: Ատէկ զատ ունի նաև միլիոնաւոր համակերներ:

Ընկերուկցութեան երեք զլիխուոր նըպատակներուն առաջինն է. «Մարդկային Տիեզերական եղբայրակցութեան կորիգ մը կազմել, առանց ցեղի, գաւանանքի, սեսի, զասակարգի կամ զոյնի խրարութեան»: Երկրորդ. «Բաջալերել բազդատական կրօններու, իմաստասիրութեան և գիտութեան սերտումը»: Եւ երրորդ. «Հնագածակ բնութեան չբացատրուած ուրէնքները, եւ մարդուն մէջ թաքնուած գօրութիւնները»: Այս վերջինը սովորաբար կ'ըսուի ծածկագիտութիւն (occultism): Իւրաքանչիւր անգամէ կը պահանջուի որ իր լման հուատարմութիւնը յայտաբարէ լնկերութեան առաջին նպատակին:

Ընկերութեան անգամակցութիւնը ոչ մէկուն ազատութիւնը կը ջնջէ սակայն, ոչ մէկ պարտք կը զնէ որ մէկը հաւատաց աստուածիմաստական զրադապետութեանց, ոչ մէկը կ'օտարացնէ իր սեփական կրօնքն, կամ իր ազատ խորհուրդնենէն, այլ կը միացնէ բոլորը մէկ բարոյական կապով, որ է մարդկային սեսին միութեան ու համերաշխութեան գաղափարը:

Աստուածիմաստութեան զլիխուոր վարդապետութիւններէն մին է վերմարմնացումը (reincarnation), այսինքն, հոգիի մը վերստին ձնիլը յոջորդական մարմիններ առնելով: Այս հաւատալիքը շատ հին է հնդիկներու մէջ: Յոյն իմաստութէրներէն ումանք ես ուսուցած են զայն: Վերմարմնացումը անհրաժեշտ է լստ իրենց, որպէսզի մորգուն հոգին հետզհետէ մոքքուի, որբուի և միանայ Տիեզերական Ռիդին հետ: Այս վարդապետութեան կը վերազրուի մեծ արժէք մը տեսական և գործնական բարոյականութեան մէջ: Վերմարմնացումը կրնանք նկատել արդիւնքը Քարմայի օրէնքին: Քարմայ տառական իմաստով կը նըշանակէ «գործ»: Մարդ իր գործերուն հետեւնքը կը կրէ անպատճառ իր ներկայ.

կամ հետագայ կեանքին ընթացքին։ Աւստի մէկը որքան նուազ չարիք գործէ այնքան քիչ քարմայ կ'ունենայ և այնքան կարճ ժամանակէն կրնայ իր հոգին աղնուացնել և յաջողիլ հասնելու մեծ միռնթեան, Նիրվանայի։ Քարմայի այս վարդապետութիւնը հակազրութիւնն է ճակատագրականութեան, որ բարոյական ճիշգը Ալատող ահաւոր ըմբռնում մըն է։

Աստուածիմաստները պէտք է զգուշանան վնասելէ ուսէ ապրող էակի, վասն զի նոյն կեանքն է որ կ'ապրի մարդէն սկսեալ մինչև յետին բգէզին մէջ։

Մէսեր և արարողութիւններ աւելորդ են աստուածիմաստի մը համար. կարեսը ճշմարտութեան զիտութիւնն ու ատոր համաձայն ապրուած կեանքն է։

2.— Քրիստոնէական Գիտութիւնը աստուածիմաստակոն և ախտաբռնժական վարդապետութիւն մըն է, որ Ամերիկայի մէջ սկլզը առաւ շուրջ 1866ին, Տիկ. Մարի Բ. Գ. Էդդի (Mrs. Mary Baker Eddy) միջոցաւ, ևներկայիս 100,000 է աւելի հետեւողներ ունի Միացեալ Նահանգներու և եւրոպական երկիրներու մէջ։ Տիկ. Էդդի 1867 ին հրապարակ իջաւ իրրե մտքի ոյժով բժշկող մը։ Իր ուսուցումը կը հիմնէր ուուրբ զրքի և սա սկզբունքներուն վրայ թէ մարդուն իսկուկան բնութիւնը հոգեւոր է, եւ թէ Աստուծոյ Հոգին Մէր եւ Բարութիւն ըլլալով բարոյական և մարմնական չարիքը հակառակ են այն Հոգիին որ կար Յիսուս Քրիստոսի մէջ։ Մէկ Միտք, մէկ Աստուած, մէկ Քրիստոս միայն կայ և ոչինչ իրտկան է բայց Միտք։ Նիւթ եւ հիւանդութիւն ևնթակայական թիւր վիճակներ են, ցնորքներ, որոնք կրնան վտարուիլ Աստուծոյ և Քրիստոսի ճշմարիտ զիտութեան մտացին դործողութեամբը, կամ Քրիստոնէական բժշկական գիտութիւնը, — զեղեր դործածելով ևայլն, — անյարմար է, հետեւ արար հոգեւոր բուժումն է միակ դարմանը այն բանին որ իրապէս մտային վրէալ մըն է։ Յիսուս ինքը բժշկեց այդ միջոցով, որ, հետեւարար, բնական էր և ոչ թէ հրաշալի, և հաւասարեց որ իրեն հաւատացողներն ալ կարող պիտի ըլլան նման բուժական գործեր կատարելու։


Քրիստոնէական Գիտութեան Ընկերութիւն մը կազմուեցաւ 1876 ին։ Հետզհետէ

ողովարաններ հաստատուեցան այլեւայլ քաղաքներու մէջ։ Տիկ. Էդդի հրատարակեց քանի մը զրքեր, որոնք բազմոթիւ տպագրութեանց արժանացան, (Տես Են-Br. XI. ed. յօդուած Christian Science, որմէ քաղուած են վերոգրեալ ծանօթութիւնները)։

Այս կարգի աղանդներու հանդէպ մեր Եկեղեցւոյ վերաբերումը որոշ է. զանոնք չի նկատեր իրրե ճշմարիտ միջոց հոգեսր փրկութեան և Խոկ մեր մողովուրդը շատ խոնէմ, վերապահ եւ հետատես պէտք է ըլլայ ամէն կարգի հին ու նոր աղանդներու հանդէպ իր բանելիք ընթացքին մէջ, եւ իր հոգին չյունձնէ խոկոյն ամէն ներկայացող նոր փրկչի։ Մեր Փրկիչը մէջ է՝ Յիսուս Քրիստոս, և մեր Փրկութեան Մատեանը, Ս. Աւետարանը, կատարեալ՝ եթէ միայն ջանանք ըմբռնելու զայն և տողորուինք անոր ոգիով։

Ոմանք թերեւս շփում ունենալով այլազան աղանդներու հետեւորդներէն մէկուն կամ միւսին հետ կը հետաքրքրուին անոնց վարդապետութեամբ և կեանքով, այդպիսիներուն պարտքն է ի հարկէ զգոյշ ըլլալ և հեռու մնալ անխօրհուրդ ծայրայեղութիւններէ, հորեւուկ և միակողմանի ուսուցումներու մոլեռանդ աղանդաւորներ դառնալէ։ Պատշաճ ծանօթութիւն ունենալ մեզ ըրջապատող ուսուցումներու մասին, կարեսը է, և կընայ օգտակար ըլլալ, եթէ փոխանակ մեզ հեռացնելու մեր մայրենի Եկեղեցւոյ հարազատ զրկէն, կարենայ ցոյց տալ մնալի գերազանց գեղեցկութիւնը մեր աստուածապարզե կրօնին։ Հայ-Քրիստոնէին Փըրկութեան Տապանը Հայաստաննեացց Առաքելական Եկեղեցին է։

Ն. Վ. Պ.



ԽՈՐՀՈՒՐԴ ԵԿ ԽԾՍՓ

Շաս մի խօսիք, որովհետեւ շատախօսութեան ժամանակ միշտ կ'ատուի մի բան որն ամենինին չափէ իր ասել։

*

Մի՛ որոնիք ո՞չ մեծ ուրախուրիւն, ոչ աւելորդ հանգստորիւն. թէ առաջինի եւ թէ եւերուրդի եւելից ընկերելն արդին շարարամի և յուշնելոց հանգստորիւն։

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ՄՐ. ՊԱՏՐԻԱՐք ՀՅՈ ՓՈԽԱԳԱՐՁ
ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Դահակալութեան յաջորդ օրն իսկ, գեկո, 2 ին, Ս. Պատրիարք Հայրը, ընկերակցութեամբ Տ. Մեծոպ, Տ. Մկրտչի և Տ. Ամբատ որրազմաներու, Տ. Կիւրեղ Վարդի և զիւանապես Պր. Նուրեանի այցելեց Ն. Ա. Քարձր Կոմիտէրին. և շնորհակալութիւն յայտնեց Արքայական Հրովարտակի յանձնումի արարողութեանց առթիւ յայտաբերած համականքին և պատրիարքական ուխտի եկեղեցական հանդիսութեանց առեն իր կողմէ ներկայացուցիչներ զրկել հաճած ըլլալուն համարու— նոյն օրը շնորհակալութեան այցելութիւններ փոխադարձուեցան նաև Բ. Կոմիտէրութեան Զիյթ Սեկրետերի ար. Խունիկի, և երուսաղէմի կառավարի Մր. Կամբէլի:

Դեկտ. 4 ի ուրբաթի երեկոյին, Ս. Պատրիարքը, հինգ Ս. Ապկիսովոսներու, Տ. Մամրէ և Տ. Կիւրեղ Վարդապետներու, Պր. Միամիեանի և Երուսաղէմի հայ երեկիներու հետ ներկայ դըմոնուեցաւ ամերիկան նիյր իստի Երուսաղէմի ներկայացուցիչ և ամերիկան Փոխ-Հիւպոսոս Մր. Պաշտոնի կողմէ իր տան մէջ մեծարուսծթէյանդանին, և զգածուած սրտի խօսեցաւ ամերիկան մարդաբութեան հանդէպ Հայոց տածած շնորհապարտ սիրոյն նկատմամբ: Այդ սեղանին ներկայ էր նաև Մր. Գէրյիլսոն, նիյր իստի նգիպոսոսի ներկայացուցիչը, որ յատկապէս եկած էր Երուսաղէմ, պատրիարքական հանդիսութեանց ներկայ գտնուելու համար:

Դեկտ. 7. րշ. առաւտուուն, աւանդական թափօրով, հինգ եպիսկոպոսներու և չորս վարդապետներու ընկերակցութեամբ, Ս. Պատրիարքը այցելեց Յունաց Պատրիարքաներ: ուր Պատր. Տեղապահը, ըրջապատուած իր սինոդականներէն, սիրալիք ընդունելութեան մեծարանը ընծայեց: Ազա նոյն թափօրով այցելեց Ֆրանչիսկիան միարանորհան: և ի վերջոյ Լատին Պատրիարքաներ: Այս երկու տեղերն ալ, լէ ֆրանչիսկանց պետը, Դեր, Կուտասովը, և Ապուլիանը, իր միարանութեան հետ յարգալից ընդունելութիւն մ'րաւ: Յետոյ, Գոմինիկանց Ապեկը, ուր բազմամուտ Հ. Կակրանժ, Հ. Արէլ, Հ. Էլիսան և միւսները, իրենց մեծաւորին հետ, չիրմազին պատուասիրութեամբ ընդունեցին Ն. Ամենապատութիւնը, որտառուչ անդրագարձութեամբ սկիւչիւլով յիշատակը հոգեբլյոյ Դուրեան Սրբազնի, որուն համար խորունկ սէր և յարգանք ունեցած են միշտ:

Դեկտ. 11 ի ուրբաթ կէսօրէ վերջ այցելեց, Տ. Մեծատ Արքազանի և Պր. Նուրեանի հետ, Առամանիոյ, Բերուի, Ճուղապահի և Թանիմարկայի Հիւպատոսներուն, և Պապական Նուրիւիի, որ բացակայ էր յեգիպոսոս. ի վերջոյ, Ա. Յակոբեանց ազնիւ գրացի զերման Կարուիկիներու Գործիսիոն Վանքը:

Դեկտ. 13 ի կիրակին, կէսօրէ վերջ, ընկերակցութեամբ Տ. Մեծատ Արքազանի և Տ. Կիւրեղ և Պարգև Վարդապետներու, իր առաջին ուխտի այցը ըրաւ ի Թիրդիեկմ, Տեառն միրոյ Ս. Անդանին Այրի և Մասրի խորաններուն: Յետոյ Տեսչարանի սրահին մէջ ընդունեցաւ այցելութիւնը Թիրդիեկմ Տերքին Առաջին կառավարիչին և Ասիկանան Տեօրէնին, որոնք եկած էին բարի գալուստ մազթելու:

Դեկտ. 14 ի րշ. երեկոյեան այցելեց Հապէօներուն Վանքը, ուր մեծաւորն ու միարանները խորին յարգանքներով ընդունեցին զինքը, իսկ յետոյ Ապկիլիկան Սպիլիկոպատրամը, ուր, Դեր. Տ. Մակ Խնճէս Եպիսկոպոսի յԱնգիլիա բացակարչութեան պատճառու, չերմ սիրով և պատուի ընդունուեցաւ Եպիսկոպոսի փոխանորդին, Կանոնիկոսին և Աւագերէցին կողմէ:

Նոյն օրը, կէսօրէ վերջ, այցելեց Պապիներու Վանքը, ուր, մեծաւորը, Տ. Մամիկիսս Ե-

պիսկոպոս, ժամանուեմի եւ մեկնուեմի ոյահուն մեծ պատիւներ ըրաւ, մասնաւորաբար ուշացը վեց վարդապետին յեգիպոսուի յեգիպոտու, փախանորդ Տ. Միքայէլ Վարդապետ, իր միարաններուն հետ ընդունեցաւ մեծարանքով:

Դեկտ. 9 ի զշ. առաւտուուն, Տ. Մեծոպ Արքազանի և դիւանապետ Պր. Կ. Նուրեանի ընկերակցութեամբ այցելեց Ժրանտական, զերմանկան, իտալական, ամերիկական, յանական, եղիպատական և հապէօնական հիւպատոսարանները:

Դեկտ. 10 ի եշ. առաւտուուն, Տ. Մեծատ Արքազանի և Պր. Նուրեանի ընկերակցութեամբ այցելեց Հրէից Պարօնապետին, Մեկիվայի, Բոլինիոյ, Շուէլի, Թուրէիսիոյ, Ճունգարիոյ, Սպանիոյ, Լիքուանիոյ Հիւպատոսներուն, ուրնք ամէնքն ալ, ինչպէս նախորդները, անձամբ ներկայ գտնուած կամ փոխանորդ զբկած էին պատրիարքական հանդիսութեանց:

Նոյն օրը, կէսօրէ վերջ, Տ. Մեծոպ Եպսի և Տ. Կիւրեղ Վարդի հետ այցելեց Թուսաց Վանքը, ուր Անաստաս Արքեպիսկոպոս որբակոն հոգի որպականը, իր միարանութեան հետ յարգալից ընդունելութիւն մ'րաւ: Յետոյ, Գոմինիկանց Ապեկը, ուր բազմամուտ Հ. Կակրանժ, Հ. Արէլ, Հ. Էլիսան և միւսները, իրենց մեծաւորին հետ, չիրմազին պատուասիրութեամբ ընդունեցին Ն. Ամենապատութիւնը, որտառուչ անդրագարձութեամբ սկիւչիւլով յիշատակը հոգեբլյոյ Դուրեան Սրբազնի, որուն համար խորունկ սէր և յարգանք ունեցած են միշտ:

Դեկտ. 11 ի ուրբաթ կէսօրէ վերջ այցելեց, Տ. Մեծատ Արքազանի և Պր. Նուրեանի հետ, Առամանիոյ, Բերուի, Ճուղապահի և Թանիմարկայի Հիւպատոսներուն, և Պապական Նուրիւի, որ բացակայ էր յեգիպոսոս. ի վերջոյ, Ա. Յակոբեանց ազնիւ գրացի զերման Կարուիկիներու Գործիսիոն Վանքը:

Դեկտ. 13 ի կիրակին, կէսօրէ վերջ, ընկերակցութեամբ Տ. Մեծատ Արքազանի և Տ. Կիւրեղ և Պարգև Վարդապետներու, իր առաջին ուխտի այցը ըրաւ ի Թիրդիեկմ, Տեառն միրոյ Ս. Անդանին Այրի և Մասրի խորաններուն: Յետոյ Տեսչարանի սրահին մէջ ընդունեցաւ այցելութիւնը Թիրդիեկմ Տերքին Առաջին կառավարիչին և Ասիկանան Տեօրէնին, որոնք եկած էին բարի գալուստ մազթելու:

Դեկտ. 14 ի րշ. երեկոյեան այցելեց Հապէօներուն Վանքը, ուր մեծաւորն ու միարանները խորին յարգանքներով ընդունեցին զինքը, իսկ յետոյ Ապկիլիկան Սպիլիկոպատրամը, ուր, Դեր. Տ. Մակ Խնճէս Եպիսկոպոսի յԱնգիլիա բացակարչութեան պատճառու, չերմ սիրով և պատուի ընդունուեցաւ Եպիսկոպոսի փոխանորդին, Կանոնիկոսին և Աւագերէցին կողմէ:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ

Դեկտ. 11-30, Ամեն. Ս. Պատրիարք Հօր այցելութեան եկան յաջորդաբար և Պատրիարքարքարանի գահին մէջ սիրալիք ընդունելութեամբ մծաբառւեցան, Բոլոնիական Պ. Ճիւպատոսը, Մրաւաղեմի Կոռավիտի Վանի. Արք. Խոմքի, Խալական Պ. Ընդի. Ճիւպատոսը, Սինի Գերմանի Տօրմիսին վաճիթ մեծաւոր իր հետեւորդներով, Մրաւաղեմի Ճիւպատոս Ազգ. Փողովին կողմէ երկու անդամներ, Պատվաստինի Վանի. Զիյէ Ճամփոր, Քաղաքիս խալական Հիւանդանոցի Բժիշկապես Տքր. Մանչինի. Յքրանչիսիանց Կիւպոսը, իր Առաջիկայից Ժադովով, Յքրանչիսիանց Պ. Ընդի. Ճիւպատոսը, Ճելլենական Պ. Ընդի. Ճիւպատոսը, Պէճինական Պատուակալ Ճիւպատոս Մ. Սպանիօլո, Յոյն Կարոլիկաց Պար. Փոխանորդը, Գերմանական Պ. Ճիւպատոսը, Ճայ Կարոլիկներու Պար. Փախանորդը իր հետեւորդներով, Թուասց Միարանքեան Միհաւոր՝ Տ. Անաստա Արենիս, Քաղաքիս Եպոպեանց Պարքարանոց Պ. Ճիւպատոսը և Զիյոնիովանոյ Պ. Ճիւպատոսը:

◆ Նորին Ամենապատուութիւնը, հետն ունենաւով Գեր. Տ. Տ. Միքարոս, Մկրտիչ և Ամբատ Ալբրագանները, Հոգ. Տ. Կիւրեղ և Տ. Պարդի Վարդապետները, գեկտ. 17-ին այցելեց Ս. Թարգմանչաց Ազգ. Վարդարանն ու Մանկապարտէզը, ինչպէս նաև Ս. Արքուոյ Ժառանձաւուաց Վարդարանը, և խալական խօսքերով պատասխանեց արտասանուած ուղերձներուն:

Խնկ գեկտ. 25-30 Ամեն. Արք. Պատրիարք Հայրը այցելեց Ժառանձաւուաց Վարդարան, և ներկայ գտնուեցաւ դաստանդութեանց:

◆ Դեկտ. 23 ին Ս. Ցակորայ Տաճարը այցելեց Central Housing Commission ի Նախագահ ՄՐ. FRENCH, իր Տիկնող և գուռակներուն և Քաղաքիս Կառավարիչ Մր. Կամքիլի հետ Լուսարարապետ Արքադանի կողմէ եկեղեցական հնութիւններ ցոյց արուեցան իրենց, և ապա պատուասիրուեցան Պատրիարքարանի գահին մէջ:

◆ Դեկտ. 26 ին Հք. օրք, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը հետն ունենաւով Միարանութեանս Հոգակուական անդամները՝ Լատինական Ս. Մաքնդեան Տօնին առթիւ շնորհաւորական այցելութիւն տուաւ Յքրանչիսիանց Կիւպոսին և Աստինի Պատրիարքարանի Տիկնող Վատիկանի Միհաւորին, և Կատին Պատրիարքարանի Այցելութիւնը մէջ:

◆ ՊՈՀԱԲԱՆԱԿԱՆ ՄԱԿՐԱԿԱՆ Դ. Պատրիարք Հայր Տաճարը մաթիւ Պատր. Փոխանորդ Գեր. Տ. Մկրտիչ Սրբազն, իր հետեւորդներով ի գիշեց Ամեն. Ս. Պատրիարք Հօր Հնորհաւորական այցելութիւններ տուաւ Յոյն Կարոլիկաց Պատր. Փոխանորդարքան և Սինի Գերմանական Տօրմիսին Այճիթ Մեծաւորին:

ԳՈՀԱԲԱՆԱԿԱՆ ՄԱԿՐԱԿԱՆ Դ.

Դեկտ. 9 ին գշ. օր, Մրաւաղեմի Գրաւման 15 րդ Տաճարակին առթիւ առաւօտան ժամը 8 ին գուարանական մազման տեղի ունեցաւ Ս. Ցակորեանց Մայր Տաճարին մէջ Նախագահութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր, մասնակցութեամբ Միարանութեանս եւ ի ներկայութեան բարեկալու ժողովրդեան:

ՄԵԿՆՈՒՄ Տ. ԱՄԲԱՏ ՄՐԲԱԶԱՆԻ

Դեկտ. 30 ին գշ. օր Ս. Ամբոս Կ. Պոլոսյ Պատր. Փոխանորդ Գեր. Տ. Ամբատ Ս. Ապօ. Պատագեան, մեկնեցաւ Ս. Ամբոս զէսի Կ. Պոլոսյ, Միւրիոյ ցամաքային ուղեգծով:

ՎԱԽՃԱՆՈՒՄ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԱՆԳԼԻԿԱՆ

ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱԿ ԻՆՆԵՍԻ

Դեկտ. 25ի միջօրեին երր գումարեցաւ նորին Մրրազնութեան վախճանումը Անդիխոյ մէջ, անմիջապէս Ամեն. Արք. Պատրիարք Հօր կողմէ Հոգ. Տ. Կիւրեղ վարդապետ և Ա. Թարգման Հոգ. Տ. Պարգի Վարդապետ տեղւոյս Անդիկան Եպիսկոպոսարանը գացին, և նորին Ամենապատուաթեան ցաւակցութիւնները ներկայացուցին Մակ իննէս Սրբազնի անակնկալ վախճանման առթիւ:

Նոյն օրը Ամեն. Ս. Պատրիարք Հօր կողմէ ցաւակցական հեռագիրներ ուղղուեցան հոնդոն՝ կանտերպուրիի Ս. Արքապիսկոպոսին, և Տիկին Մակ իննէսին:

28 Դեկտեմբեր 1931 երկուշարթի, կէսօրէն վիրջ ժամը 4 ին տեղւոյս Անդիկան Սենտ ձորձ եկեղեցին մէջ տեղի ունեցաւ Հոգեհանգստան պաշտօն, որուն ներկայ գտնուեցաւ Ամեն. Սրբազն Պատրիարք Հայրը, Հոգ. Պարգի Վարդապետ և Տ. Պարգի Հանչեալուով առիթը կ'ունենային 1914 թուականէն ի վեր արգիւնարարապէս կատարած իր պաշտօնավարութիւնը յանկար վիրջ կը գտնէ այսպէս վաղահասորէն Հանգուցեալը 61 տարեկան էր տակաւին Տարիի մը, ուր նապիսի կրնար իր բազմամեայ փորձառութեան հաստանութեամբը օգտակար ծառայութիւններ մատուցանել շատ մը զիծերու վրայ, իթէ տարածամ ընդհանուած ըլլար իր կեանքին թերլ:

Մակ իննէս Եպիսկոպոս Հայոց Պատրիարքարանին հետ ալ միշտ լաւագոյն և սիրալիք յարարեռութիւններ մշակած և շնորհայի թողած է Հանգուցեալ Դուռեան Սրբազնի մհաւապէս համակրող մըն էր Խնկ Սրբազն Պատրիարքին ծանօթ բարեկամ եղած է Եպիսկոպոսի պաշտօնավարութեան ընթացքին, երբ Գեր. Մակ իննէս եպս, ալ պաշտօնով Եղիպատոս կը գտնուէր:

Մին իր սրտացին մազմանքները կ'ուղղէ առ Բարձրեալն ի հանգիստ հոգւոյ հանգուցեալոյն, և կը հայցէ երկնային միամբարութիւն իր սպակիր տիկնող և զաւակներուն: